


Յակով Աբելյան


14163

Երկրորդ ամռանը թիւն

Վեց



Կ. Դուխու
1931



Printed in Turkey

ՅԱԿՈՒՄ ՄՆՁՈՒՐԻ

ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Դ Է Պ



Տպագր. ԱԶԳԱՐԱՐ
Կ. ՊՈԼԻՍ 1931

891.99
Մ-83

ՅԱԿՈԲ ՄՆՁՈՒՐԻ

891.99

Լ-83

ԵՐԿՐՈՐԴ
ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ



Վ. Ե. Պ.



Տպագր. Ա.Զ.Գ.Ա.Ր.Ա.Բ.
Կ. ՊՈԼԻ.ԽՈ. 1931

ՀԱՅ ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

Ա.

ՊՈԽՈՅ հայ թաղերէն մէկը որ պզտիկ շուկայ մը
ունի՝ մսավաճառի, նպարավաճառի, սափ-
րիչի քանի մը խանութներով, սրճարան մը,
գեղարան մը, և նաեւ փուռ մը, հացագործ Գէորգը
հոն, այդ պզտիկ շուկային մէջ չճանչցող չկար։ Ան-
այդ թաղին փռապան Մարգար աղային Տեղիեան-
տարն էր։

Գէորգ քառասուն տարեկան մը կար։ Պուլկա-
րական հաստ բուրդէ գոց գոյն շալախ հագուստ մը
կը հագնէր միշտ, բարեձեւ հասակ մը ունէր, ու ոեւ
պեխեր, որոնց ծալիերը ամէն ատեն վեր կ'ոլորէր։
Բնդհանուր պատերազմէն առաջ եկած իր գաւառէն՝



62390 մի
1003 74

Մարգար աղային փուռը տեղիեահաւ եղած էր, և
այն օրէն ի վեր ան զուրս ելած չէր հանկէ:

Գէորգ ամէնուն հետ վարուող, յարմարող բնա-
ւորութիւն մը ունէր, իր յաճախորդները ընացին թէ
անձանօթներ: Անոնց ուզած հացը կուտար, ետ բե-
րածը կը փոխէր, պայուսակնին կը փութար առնելու
ձեռքերնէն ու թաշկինակնին կը հապէր: Շատ ան-
գամ կ'ըլլար որ մեծերը իրենք չէին գար, պղտիկ-
ները՝ աղջկէ կամ մանչ կը զրկէին.

— Գացէք Գէորգ աղբարէն հաց բերէք, լսելով:

Գէորգ կը ձանչնար թէ եկող մանուկները որո՞ւ
ինչ էին: Անոնց անունները կուտար, կը զգուէր, կը
փայփայէր զանոնք, կը խօսէր հետերնին, յետոյ
գրամը առնելով տոպրակին մէջ հացերը կը տեղաւո-
րէր ու կը յանձնէր, վրայ-դիրք մանրուքն ալ ափեր-
նին դնելով.

— Հայտի, աղուսրիկ քալեցէք, փարաները
չկորսնցնէք, մայրիկնուզ տուէք, ձեռք ձեռքի բբու-
նելով զացէք, մի զագէք որ չինաք, կ'ըսէր ու կը
զրկէր իրենց տուները:

Պատերազմի տեսողութեանն ալ շատ աղէկու-
թիւններ ըրած էր, թաղեցիները բոլորն ալ կը խոս-
տովանէին: Այն տարիներուն իրը հացազործ զին-
ուորազրուած չըլլալով տեղ մը չէր զացած, փուռը
մնացած էր: Ինչպէս ամէն ոք կը միշէ, հացի տաղ-
նապ կար այդ միջոցին: Խառնուրդ, գէշ ալիւրնե-
րով, ոնւ ու մածուցիկ հաց մը կը պատրաստուէր,
զոր գնդել կարելի չըլլալով, թիթեղէ քալաներու
մէջ կը լեցնէին ու կ'եփէին: Պարագաներու հարկա-
դրանքով ու մթերքի նուազութեան պատճառով,
վէսիբախ դրութիւն հաստատուած էր, ու այդպէսով

կը բաժնուէր ժողովրդեան: Բայց այդ ձեւով ալ կա-
րիքը կարելի չէր ըլլար դարձեալ գոհացնել: Կէս քիլօ
հացը, ատեն մը նոյն իսկ ատկէ ալ պակաս՝ ի՞նչպէս
պիտի բաւէր մարդու մը: Ճարպիկներ կային թէեւ
որ յաջողած էին իրենց տան անձերու թիւէն աւելի
վէսիբաններ ապահովել, կամ ուրիշ կողմանակի միջոց-
ներ գտնել, բայց անդին մեծամասնութիւնը ո՞չ
միայն չէր կրնար իրեն օգտեցնել, այլ և պահուած
երիտասարդներ, այրեր ունէին իրենց տուները, որոնց
հետ ստիպուած էին բաժնել իրենց պատառը: Ու
դրամը ձեռքերնին փողոցները ինկած առաւօտէն
մինչեւ իրիկուն հաց կը փնտուէին՝ յօժարակամ վճա-
րելով ի՞նչ գին որ ուզուէր: Ամէն փուան նման իրենց
փուռն ալ վէսիբաններու թիւէն աւելի հաց կը պատրաս-
տէր: Գէորգ եթէ ուզէր, շատերու պէս ինքն ալ կը
շահագործէր ստեղծուած կացութիւնը, բայց չուզէց:

— Աման Գէորգ աղբար, մեզի երկու հաց տուր,
քանի զուրուց ուզեն՝ տամ:

— Ոտքդ պազնեմ Գէորգ աղբար, մեզի հաց մը
պիտի տաս, ի՞նչ կ'ուզես ըրէ, պիտի գտնես: Մինակ
մինք մեզի ըլլանք, հոգ չէ, զիտես եա... .

Տեղիեահին առաջքը գալով կամ Գէորգը փողոցը
կանչելով կ'ըսէին կիները:

Գէորգ չէր զիմանար աղաչանքներուն: Ու այս
կամ այն միջոցներով հաց կը հասցնէր բոլորին ալ,
օրինական գինէն մէկ փարա աւելի շառնելով:

Իսկ երբ պատերազմը վերջանալով տագնապը
փարատեցաւ, Գէորգ նորէն նոյն մարդն էր, ամէնքը
գոհ ձգող: Առտուները շուկայ իջնողները կը պատ-
ուիրէին, կամ տուներէն լուր կուգար, հաց զրկելու
համար: Գէորգ անմիջապէս կը փութացնէր: Շատ

անգամ հացի չերտեր կը բերէին կտրելով կարմրցնեւ
լու, չորցնելու համար փռան մէջ։ Գէորգ շուտով
չորցնել կուտար։ Ուրիշ անգամներ աման կուգար
խմորեղէններու, կամ գետնախնձորով հաւ, հնդկա-
հաւ, միս, ու կը պատահէր որ փիշիրնիին հետ վէճեր
կը ծագէին։ Գէորգին միջամտութիւնը կը խնդրէին։

— Քա զուզում Գէորգ աղքար, զուն խօսք մը
հասկցուր սա փիշիրնիին։

— Եշան աղքար, Սեղրոս էֆէնտիին աղջիկն է
օրիորդը։

Եւ կամ։

— Մեր Միհրանիկ աղային տիկինն է մայրիկը,
հապաննի չեն, խայիպը չէ, ուրիշ անգամ աւելի
կ'առնենք։

Ու եփել կուտար, և եթէ երբեք ուշանային
գալու առնելու, ինք կը զրկէր փռան աշկերտներէն
կամ գործաւորներէն մէկուն հետ, որպէս զի չպազի
ամանին պարունակութիւնը։

Բ.

Պատերազմին մէջ Գէորգ կորոնցուցած ըլլալով
գտաւառը իր կինն ու զաւակները՝ պանդուխու ու այրի
էր, ու փռան մէջ կը բնակէր։ Պղնձէ պղտիկ սան մը
ունէր։ Ամէն առտու կէս օխա չոր լուրիա կ'առնէր,
կամ երբեմն ալ հարիւր տրամ մը միս, փռուր կրակ
շամ, կը գնէր վրան, կ'եփէր, ու ցերեկ, իրիկուն
կ'ուտէր։ Ետեւի փողոցին մէջ գաւառացի աղքատ
մը կար, ճերմակեղէնները անոր կուտար որ լուար,
կարկտէր։

Գիշերները՝ փռան զիմացի սրճարանը կ'երթար
ուր տեղացինները բնաւ չէին նստէր գրեթէ, յաճա-
խորդները ամբողջութեամբ զաւառացիններ էին, —
որմնագիլներ, հիւսներ, բաղնեպաններ, ծերեր։ Գէորգ
կը նստէր անոնց մօտ, մասնաւորապէս ծերերուն
քով, կը խօսէին չին օրերէն, Պոլսոյ կեանքէն, մին-
չեւ ուշ ատեն, յետոյ փռու կը գառնար՝ ուր Տեղ-
կետին ձեղունին անկիւնէն կախ օօլապի պէս տեղ մը
կար։ Իր սենեակն էր, անկողին մը հազիւ առնելու
չափ բան մը։ Շարժական սանդուխը գնելով հոն
կ'ելլէր, լսու չէր վառեր, բարձն ու վերմակը քըր-
տինք կը հոտէին ու ալիւրի փոշիններու մէջ, ձեռ-
քովը զարմնելով կը թօթուէր փոշին, ու հանուելով
կը պառկէր, վերը խմորատան մէջ խմոր թրող
խալուրէարներուն ու վարը փիշիրնիին թիւն մինչեւ
առաւօտ տեւող աղմուկները ականջին։

Տալիներ շարունակեց այսպէս։ Տառ ոտկի շար-
թական կ'առնէր։ Հազուտափ, կօշիկի համար չէր

ծախսեր բնաւ, փուռէն համարէ թէ բնաւ զուրս չել-
լելուն պատճառով, բնակարանի վարձք չունէր,
այնպէս որ շաբթականին հազիւ մէկ երկու ոսկին կը
վատնէր: Բնաւորութեամբ խնայող ըլլալսվ մնացածք
կը պահէր, ու Գէորգ այդպէսով հազար հինգ հարիւր
ոսկի մը աւելցուցած էր:

Պատերազմին վերջանալովք սակայն Պոլսոյ հաւ-
լութեան մէջ ամուսնութիւնները յանկարծ բազմա-
ցան: Անսախընթաց երեւոյթ էր, զոյացած նոր կա-
ցութեան ու նոր պայմաններուն հետեւանքով: Մա-
նուկները անգամ կը լիշեն Պոլսոյ այն օրերը: Քա-
ղաքին բոլոր գաղթակայանները, ժամերուն բակերը,
դալոցները լեցուեցան գաղթականներով, մէծ մա-
սամբ կիներ, ամուսնանալու տարիքի մէջ: Պոլսեցի-
ներն ալ իրենց տունը մնացած աղջիկները դուրս
հանեցին, մէկ մասը տեղւոյն մէջ տալէ յետոյ, աւել-
ցածք արտասահմանի բոլոր ծանօթ, անծանօթ ան-
կիւնները, մինչեւ սպառումի մեծագոյն չուկան՝
Ամերիկա արտածելով: Այդ տարիներուն ամէն գա-
ւառացի որ իր կինը կորսնցուցած էր կը կարգուէր,
զիրար քաջալերելով, իրարու նայելով:

Գէորգի ալ ներկայացաւ հարցը: Բայց Գէորգ կը
վարանէր: Ի զուր թաղին տէրտէրները կ'երթալին
կուգային Տեղիեահին առաջքը: Ամէնքն ալ կը ձանչ-
նալին զինքը:

— Հայտի նայինք, պարոն Գէորգ, ալ ինչո՞ւ կը
սպասես, յարմար աղջիկ մը, կնիկ մը գոնենք, քեզ
ալ պսակենք, կ'ըսէին:

— Ոչ, տէր հայր, չնորհակալ եմ:

— Բայց ինչո՞ւ, պարոն Գէորգ, ամէն մարդ կը
կարգուի, գո՞ւն ինչու ամուրի մնաս, երխտասարդ
ես գեռ:

— Ես չեմ կարգուիր, աէր հայր, չպիտի կար-
գուիմ:

Անոնցմէ աւելի իր հայրենակիցները կը պնդէին:
Բոլորն ալ վերամուսնացած, նոր կնիկ առած էին,
ու կ'ուզէին որ Գէորգն ալ պսակուէր, ընտանիք
կազմէր:

Կիրակինները թաղին եկեղեցին երթալէ առաջ
անոնք անպատճառ իրեն պիտի այցելէին: Պոլսոյ մէջ
կարգուած ըլլալով, իրենց մինչեւ այդ օրը չդրած
բաները՝ օձիք, փողկապ կապած, յաճախ չկրնալով
վայլեցնել, ու օգը բաց ալ ըլլար գաւառացիի յա-
տուկ հաստ հովանոց մը անութներուն ներքեւ, եր-
բեմն իրենց կնիկներն ալ միասին, խմբովին փուռէն
ներս կը մտնէին ու կը բարեւէին: Գէորգ աթոռ կը
հրամցնէր, տեղիեահին վրայ կը նստեցնէր զանոնք,
սուրճ կ'ապսպէր, ու անոնք ամէն անգամուն կ'ը-
սէին իրեն:

— Աէ հերիք չեղա՞ւ, պարոն Գէորգ, դուն մէնէ
ալ պզտիկ ես, երկրացինները ամէնքն ալ կարգուե-
ցան, գո՞ւն որու կը սպասես աղբար, հատ մըն ալ
դուն առ երթայ:

Գէորգ խուսափիլ կ'ուզէր.

— Զգեցէք աղբար ատ խօսքերը, ուրիշ բան մը
խօսեցէք, կ'ըսէր:

— Ինչո՞ւ ճանըմ, կը կրկնէին անոնք:

— Կարգուելք գիւրի՞ն է աս երկրին մէջ. մէնք
կրնա՞նք կարգուիլ, ապրուիլ աս Պոլսեցիներուն հետ:
Ափերով զրամ կ'ուզէին ամէն օր: Աշխարհք կործանի-
դուն նորէն աստեղի աղջիկներուն, կնիկներուն ու-
զածք պիտի ընես:

— Դուն ալ գաւառացիններէն, գաղթականներէն-
առ:

— Անոնք ալ իմ աչքս չկտրեր, ամօթ չէ եա, աղբար: Անոնց ալ երեսնուն կաշին պատռեցաւ հեղմը, մեր գիտցածները չմնացին: Որ պիտի կարգուիմ, ետքէն ալ պիտի զդամ, աւելի աղէկ է նէշ չկարգուիմ:

— Աս ամէնքն ալ գէշ չե՞ն եա, աղէկն ալ կայ, պարոն Գէորգ, ինչո՞ւ ատանկ կ'ըսես:

— Կայ, չկայ չեմ ըսեր, կը պատասխանէք Գէորգ, բայց ի՞նչպէս պիտի գտնես, սեխ չեն որ հոտուըտաս:

— Մենք ան գիտենք որ առջի գտուին գտու չհամիր, կ'ըսէին այս ու այն կողմէն, երեք չորս տարի առաջ կարգուէիր՝ հիմա մէկ երկու գաւակ կ'ունենայիր:

— Բաղդի բան է, պարոն Գէորգ, սա կարգուիլը, մեծ լրջութեամբ կը յարէր մէջերնուն մէկը որ կարձ վլուով էր ու ամառ ձմեռ երկայն փալթօ մը կը հագնէր, հովանոցն ալ ձեռքէն վար չէր գներ, կը նայիս աղէկ կ'ելլէ կնիկդ, կը նայիս գէշ կ'ելլէ:

— Եա որ գէշ ելաւ Աւետիս աղա: Եզ, կով, էշ չէ որ առանիս ար-պազարը ծախես, աղատիս, կը պատասխանէք Գէորգ:

— Մօ աղբար, ձայնը բարձրացնելով կը գոչէր համարձակախօս մը որ Գէորգի գիւղի առան դրացին էր ու թաւ, գեղին պեխեր ունէր, աշխարհքին խեցիցին մինակ գո՞ւն ես, աս կարգուողները ամէնքն անխելք են, մինակ գո՞ւն խելք ունիս: Խաչօ քեռին նայէ, ես քառասունը անցուցած եմ, անոչ կարգուիլը միտքս չգար գեղը: Մենք տղայ էինք, ան անանկ խաչօ քեռի մըն էր: Հիմա Պիթլացի է, Պուգանըխցի կնիկ մը առաւ, երկու տղու տէր եղաւ

Աստուծոյ տուածէն: Թօսունի պէս տղաքներ: Դուն աս կոմթուած է, ասոր կէսը տարած է, աս քիչ գործածուած է, աս շատ գործածուած է կ'ըսես ու օր կ'անցընես: Ես սա զիտեմ որ՝ մեր մեծերուն ըսածին պէս՝ արար ցանէ, մնացածը Աստուծոյ թող, Էլիմի օլ, պիշինի օլմա:

— Անանկ է, անանկ, շիտակ է պարոն Վարգանին ըսածը, դրացի, կը հաստատէին այս ու այն կողմէն:

Գէորգ թերահաւատութեամբ գլուխը կը շարժէր: Բոլոր վերամուսնացողներուն ներքին, ընտանեկան վիճակին տեղեակ էր: Անոնցմէ քանի՞ն աղէկ էր եղեր, գոհ էր: Ինք չէ՞ր լսեր, չէ՞ր գիտեր միթէ: Գիշերները սրճարանին մէջ ինչե՞ր կը պատմուէին նոր ամուսնացողներուն մասին:

Ու խօսքը գեղին կիներուն վրայ կը գարձնէր: Տարբեր էին անանք, առջինները: Ո՞ւր կարելի էր գտնել անոնց նմանը: Անոնք գացին, իրենց հետ ալ տարին ամէն առաքինութիւն: Հիմակուանները փարացիդ համար քեզ կ'առնեն, թէ ոչ՝ երեսդ ալ չեն նայիր, կ'ըսէր:

Հայրենակից կիները, անոնք որ կանուխէն եկած էին Պոլիս ու չէին վերադարձած, անոնք եւս կը մասնակցէին:

— Քեաչէ ան ատեն բերած ըլլայիր հարսը, աղբար, կ'ըսէին:

Հարսը Գէորգին կինն էր:

— Որ բերել տայիր, աս բաներէն մէկը չէր ըւրաը: Դուն ալ հիմա տուն տեղ եղած կ'ըսայիր: Ան ատեն քանի մը ըսի, Գէորգ աղբար հարսը բերենք, կը յարէր կիներէն մէկը որ տարի քոտ էր ու հեռաւոր աղբականութիւն մը ունէր Գէորգի:

— Գիտնայի ասանկ ըլլալը, մօրքուր, օր մը չէի ձգեր, կը բերէի, տղաքն ալ մօրերնուն հետ կը բերէի, ես անօթի, անոնք ալ թող անօթի ըլլային, ես ինչ ուտէի, թող անոնք ալ ան ուտէին, որու մտքէն կ'անցնէր աս բաները, ետքը ասանկ ըլլալը, կը պատախանէր, ու մտախոհ երեւով մը կ'առնէր:

Գէորգ շատ կը սիրէր իր կինը: Անոր սեւ աշքերը, նուրբ դիմագծերը, իր երեք զաւակներով, ամէն ատեն կը պատկերանային իր առաջքը: Յետոյ բնաւորութիւնը: Երբեք օր մը վշտացուցած չէր զինքը: Իր վարանումներուն մէջ գլխաւոր պատճառներէն մէկն ալ իր յոյսն էր: Շատ մը գաւառացիներու պէս որոնք իրենց կիները կորսնցուցած էին՝ ան գեռ կը յուսար թէ իր կինը ողջ մնացած կրնար ըլլալ: Դանուածներ, մէջտեղ ելլազներ չկային միթէ: Ու կը խորհէր թէ իր կինը, կամ իր զաւակներէն մէկն ու մէկը կրնար յայտնուիլ: Մէկն ալ եթէ գլունէր կը բաւէր իրեն: Զէ որ ամուսնութիւնը իրեն համար սերունդին շարունակութիւնն էր: Այդ մէկը ի վերջոյ երկու կ'ըլլար, երեք կ'ըլլար, հինգ կ'ըլլար, կը բազմանար:

Գէորգ կը հաղորդէր անոնց իր ամէնօրեայ այս խորհրդածութիւնները: Անոնք մտիկ կ'ընէին զինքը: Խօսակցութիւններուն շեշտը կը փօխուէր, կատակները, որախօսութիւնները կը գագրէին: Ու չուզիւով հանգերձ Գէորգի սիրտը խոցել, կարեկցութեամբ ու փափկութեամբ զիտել կուտային որ թէեւ իրենք ալ կը բաղձային որ երեւան ելլէին, բայց շատ ալ հաւատալի չէր, տարիները կ'անցնէին, ու կարելի չէր մինչեւ վերջը ենթադրութիւններով սպասել:

Ու կը մեկնէին:

գ.

Գէորգ հօրաքոյը մը ունէր սակայն, Նունիկ մամը, իր հօրը հարազատ քոյրը, իրմէ զատ իր գերգաստանէն միակ վերապրոցը:

Եթէ տէրտէրները կրնար մերժել, հայրենակիցներուն կրնար խօսք հասկցնել, ու եէ ձեւով չէր կրնար զայն համոզել, լուեցնել: Իր հանգուցեալ հօրմէն աւելի մեծ, Գէորգ տղայութենէն վարժուած էր յարգել զայն ու միշտ կ'ակնածէր անկէ:

Մօտակայ թազը կը բնակիէր ան, նոյնպէս ամբողջովին հայաբնակ, եղերքներուն, ուրկէ անդին զառիվարներ, ձորն ու ամայութիւնը կը սկսէին: Հին տուն մըն էր, աղքատիկ խրճիթներով փողոցի մը մէջ: Ամուսինը՝ խոչնրակազմ Դազար աղան, որ բայլամեար էր այդ թազին փուռը, պատերազմէն քանի մը ամիս առաջ բերած էր զինքը զիւղէն: Նորէն պիտի գառնար գաւառ, իր բազմանդամ ընտանիքին ու թոռներուն մօտ, բայց ա'ւ չէր կրցած:

Գաւառէն եկած բոլոր տարէց կիներուն պէս իր հօրաքոյրը չէր փոխեր իր տարազը, ոչ ալ կը լքէր աւանդութիւնները: Բազմաթիւ սուգերու կոկիծը ներսը, որ իր լայն գէմքին վշտագին արտայայտութիւն մը կուտար, ան կ'ատէր բոլոր նորոյթները, բոլոր համարձակութիւնները մեր ժամանակներու կիներուն ու աղջիկներուն: Շալէ մեծ ու սեւ զօտի, գլուխը սեւ թաղիքէ կազմապարուած գլխարկ, վբայէն ալ լաջակ կը կապէր:

Ժաբաթը մէկ երկու զիշեր Գէորգ կ'այցելէր

անոր: Քեռայրը՝ Ղազար աղան յաճախ տունը չէր գտնուեր, տուած հացերուն փարան գանձելու գաշցած ըլլալով ու շոգենաւերէն ելլող էֆէնտիներուն սպասելով: Նունիկ մամն ու դիմացի խրճիթին պառաւը կիւլիկ հանըմը նստած կ'ըլլային գիւղական նախշուն կապերտով ծածկուած սէտիրին գրայ: Գէորգ կը բարեւէր ու կը նստէր:

— Բարի եկար, Գէորգ, լ՞նչ կ'ընես, աղէկ ես, կը հարցնէր հօրաքոյրը:

Ու կը սկսէր:

Ան կը խօսէր գիւղէն, անցեալէն: Կ'ողբար ծանօթները, սիրելիները, կորուստները, բոլոր կորուստները, Գիշերները զանոնք երազին մէջ կը տեսնէր: Կը թուէր ամէնքը, անուններով կը վերցիշէր, մանրամասնութիւններով կը կենդանացնէր:

Ու յետոյ կրկնելով ամէն անգամուան յանկերզը՝ կը յորդորէր Գէորգը որ ա՛լ հերիք սպասէր, պէտք է ամուսնանար:

— Մենք անցանք, մենէ անցաւ: Ես ծերեմ, քեռայրդ է ծեր, մեր երկուքիս ալ մէկ ստքերը գերեզմանն են: Դուն կարգուէ, Գէորգ, տղա՛յ: Ալլ մէկդի, ազգօրս տունը չանցնի: Կը նայիս մէկ երկու զաւակ կը պարգեւէ Աստուած, նորէն տուն տեղ կ'ըլլաս, ծառն է ճեղեր կ'արձակէ:

Կիւլիկ հանըմը որ Ղազար աղային խահուէն ու ճիկառան խմելու համար նստելու կուգար՝ կը լուէր, չազդուելով, չզգալով բան մը: Գէորգ մտիկ կ'ընէր երկար ատեն հօրաքրոջ վշտագին խաչերը, ու յետոյ կը պատասխանէր, ըսելով թէ կրնար ըլլաւ որ երեւան կ'ելլէին կինը, զաւակները:

— Ո՞ւր է կը յարէր պառաւը, աշքս ելլէ, պա-

պանձի բերանս, ես երթայի ու անոնք մնային: Զկա՞ն, Գէորգ, լ՞նչ պիտի ընկենք, ասանկ պիտի կենա՞ս, աս եօթը տարի եղաւ, քիչ չէ:

Գէորգ կը փոխէր խօսքը.

— Հօրքուր, շիտակ են ըստածներդ, բայց չգիտես, ինտո՞ր կարգուիմ ես աս երկիրին մէջ, աղէկը մենք չենք գտներ, մեզ չգար գտներ, գէշն ալ մենք չենք ուզեր:

— Չգիտեմ, ես աս ու ան չգիտեմ, կը պնդէր նունիկ հօրքուրը, չմեռած, աչքերս չփակած ես քու կարգուելու տեսնելու եմ որ հանգիստ ըլլամ: Էհ, ողորմութեանը մեռնիմ Աստուծոյ, ամէն օր ալ մեղքը կը մտնենք, կը նայիս հօրորդի բան մը, աղէկ աղջիկ մը կը հանէ գիմացնիս:

Ու գարձեալ կ'առաջարկէր այն մէկը, — սովաճի Արշակ աղային մեծ աղջիկը՝ Արաքսին, որ թաղին դպրոցին մօտակայ փողոցներէն մէկուն մէջ իր եղբօրը, քրոջը ու մօրը հետ կը բնակէր:

— Ես ի՞նչ գիտնամ, կ'աւելցնէր, աղէկ, շատաղէկ աղջիկ է, կ'ըսեն: Տիկին Զապէլը ամէն օր կ'րսէ, Արաքսին Գէորգին առնենք, ան քու գիտցածներէդ չէ.

Գէորգ կը ճանչնար տիկին Զապէլը որ իր հօրաքրոջը զրացուէին էր: Դեռատի աղջիկներու մալը, տնարար կին մըն էր:

Պառաւ կիւլիկ հանըմը որ միշտ կը լուէր, ինքն ալ յանկարծ լեզու կ'ելլէր, ու կը ձայնակցէր՝ գլուխը երերցնելով:

— Շիտակ է, շիտակ, միւսի Գէորգ, խաչ որ առ, չես խաբուիր: Լուսհոգի Արշակ աղան տունն որ առաւ երկու աղջիկներուն վրայ գրեց, դրախումս

թող ըլլայ ըստւ։ Տղուն վրայ չպրեց, ան մանչ է, ինտոր ըլլայ, կ'ըլլայ ըստւ։ Տան իրա չեռ տար, կ'երթաս կը նստիս մէջը։ Խըսմերդ մի փախցներ, չգտնուած աղջիկ է Արաքսին։ Մայրը՝ տիկին Ովսաննան, քոյրը՝ Ալիսն ալ աղէկ էն։ Մեծ ազբարը՝ միւսի Խաչիկն ալ աղէկ զինահար ունի, սովաճիութիւն։ ամէն բան ձեռքէն կուգայ, բուլումպա շինել, սովա շինել։ լուսհոգի Արշակ աղան սորվեցուց։

Մինչեւ այդ ատեն Ղազար աղան ալ որ գուրսէն կուգար՝ կը նստէր իր անկիւնը։ Խոչըր ծխատուփը հանելով թուղթ մը ու ճիկառացու մը ծխախոտ կուտար կիւլիկ հանըմին, ինքն ալ կը ծխէր, ու կը յարէր։

— Ի՞նչ է ատ, կարգուելու վրա՞յ կը խօսիք նուրէն։ Տղայ, ի՞նչ պիտի ընես՝ ըրէ, լմնցուր երթայ, կենալով ի՞նչ պիտի ըլլայ, եղածը եղեր է ալ, յոյսդ կտրէ առջի ընտանիքէդ, մինակ գուն չես, աշխարհական է առ, նորի մը վրայ մտածէ։ Ամէնքը կը գովեն լուսհոգի Արշակ աղային աղջիկը, խըսմերդ աս է ըսեէ, առ ու տուն տեղ եղիր որ մը առաջ։

Դ.

Արտաքսի՝ որուն վրայ ամէն օր այտպէս կը խօսէին Նստիկ հօրաքրոջը տունին մէջ ու Գէորգին առնել կ'ուզէին՝ հանգուցեալ Արշակ աղային երկրորդ դաւակն էր։ Իրմէ մեծ՝ եղբայրը Խաչիկն էր, իսկ քոյրը Արքալ ինը տասը տարլով փոքր էր։

Անուս էր։ Անունը հազիւ կրնար գրել։ Հայրը Արշակ աղան որ վարը շուկավին մէջ ալիւրավաճառներու ու բանջարավաճառներու կարգին վառարանագործի հին խանութ մը ունէր, և որուն համար կ'ըսէին թէ ձեռքէն բան չէր ազատեր ու երեայի կը նմանէր գէմքը, հին գլուխ մարդ ըլլալով, շատ գըպրաց զրկած չէր իր զաւակները։ Խաչիկին համար թաղ զինարը սորզի, զինարով փորը պիտի կըտանայ, Արաքսին ալ աղջիկ է, ի՞նչ պիտի ընէ կարգալը, ըսած էր։ Ալիսը համեմատաբար աւելի շատ զարոց զրկած էր, ան նոյն իսկ քիչ մը Փրանսերէն ալ սորզի էր, բայց ի վերջոյ չչարունակելով, ան ալ մոռցած էր զիտցածը։

Տասնըվեց տարեկան մը կար Արաքսի երբ հայրը մտուաւ։ Մայրը Ավսաննան որ իր տարիքի բոլոր կիւներու պէս հարսնութիւնը պահանջկոտ կեսորջ մը հոկողութեանը ներքեւ անցուցած էր, թաղէն երեք չորս տարին անգամ մը գոււրս ելած, ու չոգենաւ նստած էր, այն ալ Ղալաթիսյ Ամենափրկիչը ու Պատաթի պղտիկ Արմաշը ուխտ երթալու համար միայն, կիրակիներն ալ երթեմն մօտակայ քարլաները կամ

Բ. Ամուսնութիւնը



2

1003-74

միւսի Միքէն բանեցուցած թէփէխն խահուէն գացած էր նստելու, տնարար, գործը գիտցող կին մըն էր իր աղջիկները քովը առաւ ու եազմա բանեցան։ Խաչիկն ալ հօրը խանութին մէջ անոր արհեստը շարունակեց, իրիկուընէ իրիկուն բան մը շուկայէն կը բերէր ու կ'ապրուէին։

Երբ Արաքսի արբունքը թեւակոխեց, ու սրունքները, բազուկները լեցուեցան, հասակը բարձրացաւ, բնաւորութիւնը յայտնուեցաւ, զուարթ, համարձակ աղջիկ մը եղաւ, շուտով իր տարեկից կարդ մը աղջիկներու յարմարեցաւ, ու թեւանցուկ սկսաւ անոնց հետ պտտիլ փողոցներուն մէջ, ճամբաներուն վրայ, անծանօթ անցորդներուն հետ կայնելով ու կատակեւով, սիրային երգեր երգելով։ Մայրը շատ վախցաւ աղջկան այս համարձակութիւններէն, Արաքսի սկսաւ թաղին պատճիներուն հետ գուռներուն առաջքը, պատռհանէ պատռհան, կամ ձորերուն անկիւնները սիրաբանիւ։ Տղայական այս սիրաբանութիւններուն մէջ ան քանի անգամ մօտեցաւ սիրոյ վիհին, քայլ մըն ալ, և պիտի կորոնցնէր ինչ որ ունէր անձեռնմխելի, բայց բարեբախտաբար մայրական հսկողութիւնը ու իր սեռին բնազդը որ մինչեւ առաջին անձնատութիւնը ընդհանրապէս զօրաւոր կ'ըլլայ կիներուն մօտ՝ արգիւեցին զինքը։

Երբ տարիքը քսանը անցաւ, Արաքսի սկսաւ տակաւ գիտակցիլ իր վիճակին։ Պէտք էր ամռանանաւ մասին խորհիլ այլեւս։ Մայրը, գրացի կիները, ազգականները, խոնարհ գասակարգի յատուկ իրերօգնութեան զրգումով մը աշխատեցան թեկնածու մը գտնել իրեն, ու զինքն ալ մղեցին այդ բանին։

Թէեւ աղքատ, թէեւ զրամօժիտէ զուրկ, տունի

կէս բաժինէ մը զատ, բայց տեսքոտ, գեղանի ըլլալով, յաւացին որ աղէկ բախտ մը կը բացուի իրեն համար։ Բոլորն ալ կը մաղթէին, ու Արաքսին ալ իր կարգին երազեց հարուստ փեսայ մը, սալօնի շիք երիտասարդ մը, դրամատէր, վաճառական, որ պիտի գար ու պիտի ուզէր զինքը։ Այդ նպատակով զուգ թաղերու եկեղեցինե ու տօնախմբութիւններուն, և նման հանդիսաւոր առիթներուն հագուեցուցին, Արաքսին ալ պչըցաւ ու ցուցադրեց ինքինքը։ Բայց ի զուր սպասեցին։ Այն որ ամարանոցները պիտի տանէր, Բերայի հարուստ, աշխարհիկ շրջանակներու մէջ պիտի փայլեցնէր զինքը՝ չյայտնուեցաւ։

Տարիքը առաջացաւ հետզհետէ։

Այն ատեն թէ ինքը Արաքսին և թէ իր պարագաները ստիպուեցան իրենց փառասիրութիւններէն, շատ բան զեղչել։ Թող նուազ փայլուն դիրքի տէր, բայց յարմար մէկը դանուէր։ Անով ալ գոհացան, բայց ան ալ կ'ուշանար։

Զինադադարի տարիներուն դուրսի հրապարակները բացուեցան, ամուսնական արտածումները սկսան։ Դրացի կիները իրենց կողմէն, մայրը նոյնպէս, Արաքսի ալ իր կարգին տարիներով Ամերիկա երազեցին։

Ու ամէնէն վերջը տիկին Զապէլին ջանքերովը գլխաւորաբար, գուրսեցի մը, նախապէս ամուսնացած ու այրիացած մը, տեղիեանար Գէորգը զէմերնին ելաւ։

Հազար հինգ հարիւր սնկի ունէր, քիչ շատ գործի մը տէր, բնաւորութիւնը աղէկ, ատկէ աւելի ի՞նչ կ'ուզէին, տունը մնալով ի՞նչ պիտի ըլլար Արաքսիին վիճակը։ Թող ֆուրունիի կնիկ ըլլար, գէ՛շ էր։

Ե.

Ու այդ օրէն սկսած աղջկան բարեկամները այնքան գովեցին՝ Արաքսին բնաւորութիւնը, մօրն ու պղտիկ քրոջը աղէկութիւնը, եղբօրը արհեստը, աշքերնին գուրսը չէ, ձայներնին մարդ չէ խմացած, ի՞նչ տանիս անով գոհ կ'ըլլան՝ լսին, նունիկ մամն ալ, անհամբեր իր եղբօրորդւոյն ամուսնութեան՝ այնքան պնդեց որ Գէորդ չկրցաւ ալիւս ընդդիմանալ, ու տուաւ իր հաւանութիւնը:

Տիկին Զապէլին տունը տարին, ցուցուցին Արաքսին, երկուքն ալ հաւնեցան իրարու, ու պատրաստութիւնները փութացուցին: Երկու կիրակի յետոյ պատակը կատարուեցաւ, ու Գէորդ տուն-փեսայ զնաց Տիկին Ովսաննացին:

Փայտաշէն, երկու յարկնոց չէնք մըն էր, ինչպէս էին այդ զառիվար փողոցին բոլոր բնակարանները: Գետնայարկը գաւիթ մը ու խոհանոց մը կար, ետեւն ալ պղտիկ պարտէզ մը, մէջը ջրհորով մը: Վերի յարկերը գէմ դիմաց երկերկու սենեակ, իւրաքանչիւրին մէջտեղը սոֆայով, ու բացի մէկէն, բոլոր սենեակներուն մէջ-ալ իւժ-տոլապ կային: Գէորգին ննջասնեակը ամէնէն վերի յարկը պարտէզին կողմն էր:

Գէորգին կինը՝ Արաքսին երեսուն տարեկան մը կար երբ ամուսնացաւ: Լեցուն, տեսքստ մարմին մը ունէր, գեղեցիկ աչքեր: Խաչիկ՝ Արաքսին եղբայրը կախ պեխերով, գինովի աչքերով, ոտքերը եկմենիով, հաստ մարդ մըն էր, Գէորգէն ալ մեծ տարիքով:

Մայրերնին՝ տիկին Ովսաննան գէր էր, բոլորովին ճերմկած մազերով, ճերմակ, թաւ յօնքերով, ծնօտին մազի թելեր բուսած, իսկ Ալիս նիհար ու աղժգոյն էր: Յայտնի էր որ աղքատ էին:

Ամուսնանեալով, Գէորգի համար նոր կեանք մը սկսաւ: Հիմա այլեւս տնուոր եղաւ, պոլսեցի աղջըկան հետ կարգուած: Բումէլիի ժայխներուն տեղ նոր հագուստներ կարել տուաւ երկու ձեռք: Ասոնցմէ մէջը ամէն որ կը հագնէր, օձիք ու փողկապ կը կրէր: Արաքսի այդպէս կ'ուզէր: Իրիկունները մթնելէն ետքը կը սպասէր որ բավարիները գային: Անոնց հաշիները կը ստանար, յետոյ տեղիանին վրայ մաշած հացերը կը համբէր, հաշուեփակը ընելով տետրակները գզրոցը կը պահէր: Ու վրան խոզանակելով փողկապը կը շտկէր, պայուսակը կ'առնէր ու գուրս կ'ելլէր: Աւ որմարան չէր երթար: Դրացի խանութներէն միս, նպարեղէն կը գնէր, ու ինչպէս տարիներով ամէն գիշեր իր տեղիանին անկիւնէն գիտած էր ծրարներով բեռնաւոր ընտանիքի հացերուն վերագարձը՝ հիմա ինք ալ անոնց պէս պայուսակը ձեռքը կ'անցնէր ծանօթ փողոցներէն իր տունը երթալու համար:

Գիշերալին գովութենէն պաշտպանուելու համար կարմիր շալը ուսին վրայ Արաքսի գրան առաջքը մօրն ու քրոջը հետ կը սպասէին իրեն: Արաքսի կը ժպտէր ու կը մօտենար, Գէորդ կը բարեւէր:

— Բայրինկուն, կը պատասխանէին բոլորը միասին ուրախութեամբ, ու Արաքսի Գէորգի հետ առաջ անցնելով ներս կը մտնէին, ուր գաւիթը՝ խոհանոցին պատին անկիւնը՝ սեղանը պատրաստ էր, լեմոն մը, քացախի, ձէթի որուակներ կեդրոնը:

Կը նստէին ու կը սպասէին մինչեւ որ Խաչիկ պեխերը ափովը վար ընելով, մէկ ձեռքն ալ չուանի մը վրայ շարուած ձուկերով ներս մտնէր:

— Խաչիկն ալ եկաւ, մամա հայտի, Գէորգը անօթի է, յոդնած է, մենք ալ անօթի ենք, կ'ըսէր Արաքսի մօրը. հիմա թող մնան ձուկերը, վաղը քավա կ'ընես, վազը իրիկուն կուտենք, հիմա ուշ է ատենը:

Մայրը կ'արտողար խոհանոց, անխուսափելի պրզլան եփելու, մուխով ու միսի հոտերով լեցնելով տունը: Յետոյ Արաքսի Գէորգի հետ քով քովի, միւսներն ալ իրենց աթոռներուն վրայ կը բոլորուէին սեղանին շուրջը ու կ'ընթրէին զուարթ խօսակցութիւններով:

Ընթրիքէն յետոյ Խաչիկ որ բաճկոնը հանած կ'ըլլար՝ մէկ ուսին վրայ նետելով գուրս կ'ելլէր սրճարան երթալու: Դրացի տուներէն կիներ կուգային, տիկին Ովսաննա խահուէ կ'եփէր անոնց, Արաքսի կը նստէր հիւրերուն հետ ու թաղին անցուդարձերէն կը պատմէին իրարու:

Ուշ ատեն դրացիները ոտքի կ'ելլէին:

— Նորէն հրամեցէք, աղուոր ժամանակ անցուցինք, ըսելով Արաքսի կ'ուղարկէր զանոնք:

Դուռը բանալիսվ չէին կղակեր՝ Խաչիկ բանալին միասին առած ըլլալով:

— Հայտի գիշեր բարի մամա, կ'աւելցնէր շոաքսի, մենք կ'երթանք կոր, Գէորգը պիտի քնանայ, իմին ալ քունս եկաւ, գուք ալ գացէք, պառկեցէք:

Մայրն ու Ալիսը կը բաժնուէին, իսկ Արաքսի Գէորգի հետ միասին վերնայարկը կը բարձրանալին: Ինչասենեակին վարագոյները իջեցնելով լամպան սեղանին վրայ կը գնէին: Յետոյ կը հանուէին, գի-

շերազգեստները կը հազնէին, ու կը մտնէին անկողին:

Արաքսի որ շատ կը հետաքրքրուէր Գէորգի անցեալով, հարցումները կը տեղացնէր ամէն գիշեր:

— Շիտակ ըսէ, Գէորգ, աղուո՞ր էր առջի կնիկդ:

— Ինչո՞ւ շիտակ չպիտի ըսեմ, կը պատասխանէր Գէորգ, աղուոր էր:

— Աչքերը սե՞ւ էին թէ կապոյտ:

— Սեւ:

— Հասա՞կը, իմինէս բա՞րձր էր:

— Քու հասակդ էր:

— Գէ՞ր էր, ինձմէ աւելի մսո՞ւտ էր:

— Նիհար էր:

— Հետդ կոխւ կ'ընէ՞ր շատ: Խօսքդ մտիկ կ'ընէր: Խելօ՞ք էր: Գիշերները կը թողո՞ւր որ քնանացիր: Շիտակ ըսէ, ի՞ս շատ կը սիրես չի գեղի կնիկդ շատ կը սիրէիր:

Գէորգ արարամ պատասխաններ տալով հանգերձ կ'աշխատէր գոհացնել զայն, կը վստահացնէր թէ կը սիրէր զինքը:

— Հաւատա՞մ, չէ՛, չէ՛, չէ՛մ հաւատար, կը պնդէր Արաքսի, սուտ կը խօսիս կոր, ու նիւթը փոխելով կը շարունակէր, ըսէ՛ տեսնեմ, գեղի կնիկէդ զատ հի՞չ ուրիշ մէկը չես սիրած, մէկու մը հետ չե՞ս տեսնուած:

Գէորգ կ'երգնուր:

— Կնիկդ մեռնելէն ետքը կ'ըսեմ, ֆուռունը պեհեար էիր նե, հի՞չ աչքդ փակած չէ աղջկան մը, կնկան մը, հի՞չ մէկու մը տունը չես գացած, կը շարունակէր Արաքսի:

Գէորգ վերստին կ'երգնուր, Արաքսի չէր հաւմողուեր:

Այնուհետեւ կը փաթթուէին իրարու, ու կը սիրութէին, ու մահճակալը երկար ատեն կը ձռռար իրենց շարժումներէն, մերթ արագ, կշռաւոր, մերթ յամբ ու ընդհատ։ Ամէնէն վերջը լոյսը կը մարէին, ու լոռոթիւնը կը տիրէր տան մէջ, աւելի խորունկանալով գիշերային ամայութենէն չըջակայ ձորերու ու աղքատիկ փողոցներուն։

Եատ ետքը գրան բացուիլը կը լսուէր, ու իւսչիկ սրճարանէն դառնալով իր սենեակը կ'ելլէր պառկելու համար։

2.

Ամիսներ անցան այսպէս, զինադադարը վերջացաւ։ Շատեր և իրենց թաղէն, ծանօթներէն դուրս գացին, շատ տուներ պարպուեցան, բայց Գէորգ մասց։ Տունինները նոյնպէս չուզեցին բաժնուիլ իրենց սորված տեղերէն։ Ո՞ւր պիտի երթային որ աւելի լաւ ըլլար իրենց տունէն, Պոլիսէն։

Գէորգ զսէ էր իր փեսայութենէն։ Բոլորն ալ կը սիրէին զինքը։ Ներքնազգեստները չուտ չուտ կը փոխէին, օձիքին մէկը չազտոտած միւսը կուտային, ամէն շարաթ կ'արգուկէին իր հագուստները։ Զուքանջը ծալը աստիճան մաքրասէր էր։ Հնայած որ յօդացաւոր էր, տունը վերէն վար կը լոււար, կը մաքրէր ամէն ատեն, ու կ'ուզէր որ Գէորգն ալ մաքուր հագուի։ Ճաշի պահուն միշտ նախապատռութիւնը իրեն կը վերապահէր։

— Միւսի Գէորգ, պնակդի ինծի տուր, սա կտորը քեզի տամ, ասիկա ամէնէն աղուորն է։ կ'ըսէր զոքանջը։

— Մամա, քեսայրիս տուր սա միսը, քեռայրս շատ կ'ախորժի կոր իւզոտ միսէն, կը յարէր Ալիս։

Խաչիկ որ միշտ իր խոշոր աչքերուն ներքեւովը կը նայէր՝ նոյնպէս կը քաշուէր իրմէ, կը յարգէր զինքը։ Հակառակ իր կասկածներուն, Պոլսեցիններուն տունը շատ աղէկ կը դանէր Գէորգ։

Միայն ծախսելէ չէին զգուշանար։ Խաչիկ շատ քիչ կ'օգնէր տունին, իրիկուընէ իրիկուն ձուկ, երբեմն ալ նիյէր բախրմ մը կը բերէր։ Ու այդքան։

Առաջուան պէս եազմա ալ չէին բաներ, ու ամէն բան իրմէ կը սպասէին։ Արաքսիին ամէն անդամ թերա կամ Պոլիս անցնիլը Ալիսին հետ՝ տասնըհինգ, քսան ոսկի կ'արժէր իրեն։

Յետոյ Արաքսի շատ բաց էր։ Բառածին պէս չէր։ Մէկ երկու կիներ, աղջիկներ կային, որոնք շատ ալ անուն չունէին, անոնց հետ կը տեսնուէր։ Կ'երւաւ գէր բարձրածայն նոր ելած սիրային երգերը։ Ու մօրք քով, իր քով, նոյն իսկ իր պատիկ քրոջը քով չէր քաշուեր։ Ծանօթներու հետ, շրջուն վաճառորդներու հետ գուեհիկ խօսքեր, կատակներ կ'ընէր։

Գէորգ չէր ախորժեր Արաքսիին այս ընթացքէն, բայց երեմն շտեսնել կեղծելով, երբեմն ալ խորհենով թէ կը փոխուի հարկաւ կամաց կամաց, կը լոէր։

Ան գոհ էր նաեւ իր ձորաբնակ թաղեցիներէն։ Արգէն արտասահման գացած ըլլալով շատ երիտասարդ չկար, տարիքոտ այրեր, կիներ կային միայն, ու մասնուկներ, աղջիկներ։

— Բարիկուն, գրացի, ի՞նչ կ'ընես, ձեր գործէ ինչպէս են, կը հարցնէին իր փողոցին այրերը իրիկուները։

— Կ'երթանք, էֆէնտի, աղէկ ըսենք որ աղէկ ըլլայ, կը պատասխանէր։

— Բարիկուն, միւսի Գէորգ, ի՞նչպէս ես, կը հարցնէին կիները բարեմորէն ու ժամունով, տիկին Արաքսիին ինչպէս է։

— Շնորհակալ եմ, տիկին, աղէկ է, ձեզ հարցընենք, գուք ալ աղէկ էք։

Ամուսնութենէն յետոյ իր հայրենակիցները այլեւս չէին այցելել իրեն, զուրսը կը տեսնուէր անոնց հետ, բայց տունիներուն ազգականները, բարեկամները կային։

Ցանախ տիկին Զապէլը կուգար իր զոյգ աղջիկներով։ Գէորգ շատ կը հաւնէր այդ աղջիկներուն որ պարկեցտ էին իրենց մօրք պէս, սինէմա երթալ, պա-

րի չգիտէին, կը կարմրէին այլերուն հետ խօսելու ատեն, ու իրենց ասեղնագործութիւնովը կը պարապէին։

Ազգական մը ունէին, Զարեհ էֆէնտին, հանգուցեալ Արշակ աղացին եղբօրորդին, որ քաղաքին ելեկտրական ընկերութեան մէջ ճիւղի մը պետն էր ու թերա կը բնակէր։ Կին մը ու ինք էին։ Եւրոպայի մէջ անոնք հանդիպած էին իրարու ու ամուսնացած, հոն ուսած, զմայլելի հայերէնով մը կ'արտայացտուէին, ու երկուքն ալ նուրբ ու ազնիւ էին։ Զեռքպազի քացած օրը ձանցած էր զանոնք, մէկ երկու անդամ ալ անոնք իրենց այցելած էին։

Յետոյ միւսի Յարութիւնն ու իր կինը կային, չին բարեկամներ, որոնք շատ կուգային, կ'երթային։ Մեծամբաւ գերգաստանի մը վերջին շառաւելին է, կ'ըսէին, այս միւսիւ Յարութիւնին համար։ Ատեն մը սափրիչի խանութ բացեր, ատեն մը կազինօ բանեցուցեր, անկէ ետքը ա'լ գործ չէր ըրեր։ Թաղէն բաւական վեր, ժամանակաւ հարուստ հայ գերդաստաններու տուներուն կարգը, վեց եօթը արտավարնոց ընդարձակ, հազուագիւտ պատուղներով ու մասսամբ վայրենացած պարտէզէ մը ներս, իր կնոջը հետ ձին, լայնանիսա չէնքի մը մէջ կը բնակէին, որ իրենց սեփականութիւնը կը մնար զեռ։ Այլ ու կին ծերացեր էին, անզաւակ։ Միւսի Յարութիւնը պղտիկ, որածայր մօրուք մըն ալ ունէր, ու յայտնի էր որ չքաւոր էր։ Նախնիքներէն մնացած կին կարասիներ, ու իրենց պարտէզին պատուղները ծախելով կ'ապրուէին, պղղոտային վրայ աթոռներ զնելով ու նստելով գուռին առջեւը։

Ասոնցմէ զատ ունէին նաեւ ազգական մը, Միւրասճեանները։ Շատ մեծամիտ էին ու հարուստ։ Աղջիկնին՝ Սիրանը՝ շատախօս, բաց բան մըն էր։ Ամէն գալուն, պարերէն, պարասրահներէն պիտի խօսէր։

զեզներու մէջ, արեւէն արբշխու, խտղտեցնելով աշքերը:

— Ախ ինչպէս ազուոր է, ինչպէս սքանչելի է, կը բացադանչէին Արաքսին ու ընկերուհիները նայելով բնանկարներուն, ու լիաթոք չնչելով. լեռներու սիւգը:

Տիկին Ովսաննա իր գէր սրունքները երկնցնելով կը նստէր խոտերուն վրայ ու սակառը կը բանար: Միւս կիներն ալ կը քակէին իրենց ծրարները: Կը շարէին պնակներու մէջ տոլմաները, պահածոները, աղածոները, ու ամէնքը բոլորուելով շուրջը. կ'ուտէին մեծ ախորժակով: Արաքսի մերթ ընդ մերթ կ'երգէր ազջիկներուն հետ, կը ծաղրէին անցնող այրերը: Պիստակ, կուտ ծախողներ, բեալըս հելվաճիներ կ'անցնէին: Արաքսին անոնցմէ ալ գնել կուտար Գէսրգին, ու մինչեւ ուշ ժամանակ կը զբօսնէին, մութին հետ տուն գառնալով:

Յոզնած՝ շուտով անկողին կը մտնէին ու կը քնանային:

Խաչիկ դարձած չէր ըլլար սրճարանէն, ու ժամեր վերջը միայն գրան բացուիլը կ'իմացուէր, ու հաստ ոտնածայներ սանդուխներէն վեր:

Ը.

— Հիմակուհիմա երկու բան կ'ուզենք, միւակ Գէսրգ, ամէն ատեն կ'ըսէր զոքանչը, մէկ մը փողոցին պատին զավլաման, մէկ մըն ալ սենեակի բափրմ մը: Հելի ամէնէն առաջ սա պատին զավլաման զարնել տանք, հիմա ամառ է, ձմեռ որ գայ հեչ չենք կընար:

Ու չեշտակի փեսային աչքերուն կը նայէր, աւելցնելով թէ տունը իրենցն էր, իրենք պիտի գայելէին:

— Հապա եա՞, շիտակ է մամային ըսածը, շինել տանք, լմնայ երթայ, Գէսրգ, կը կրկնէր իր կողմէն Արաքսի:

Գէսրգ իրաւունք կուտար թէեւ մօր ու աղջկան խօսքերուն, բայց վախնալով որ շատ ծախք կ'երթայ, ամէն անգամ կը յետածգէր:

Վերջապէս իրիկուն մը հաճութիւն տուաւ: Ինք չէր կրնար գործը ծգել, փուռէն բաժնուիլ: Իրենք թող խալֆան կանչէին, անհրաժեշտ նիւթերը զնէին ու սկսէին: Հարիւր ոսկինոց մըն ալ գրպանէն հանելով յանձնեց Արաքսիին:

Հետեւեալ օրն իսկ գործի ձեռնարկեցին: Երկու կառք ատաղձ եկաւ, պարպեցին գրան առաջքը, երկու արհեստաւորներ ալ սկսան քակել հին, փտած տախտակները:

Շաբաթ մը տեւեց նորոգութիւնը, ու հակառակ նախատեսուածին երկու հարիւր ոսկին անցաւ: Դրացիները կը չնորհաւորէին.

— Բարով նստիք, ազուոր եղաւ, ըսելով։
 — Խաչիկն ալ թող ժիրէմբները դարձրնէ, ձեռքն
 կուգայ կոր, ինչո՞ւ անոր համար ալ փարա
 տանք, կ'ըսէր զոքանջը եռանդով։
 Երողութենէն յետոյ շաբաթ մը անցեր էր, իրի-
 կուն մըն ալ Գէորգ ներս մտաւ որ անծանօթ կին մը
 նստեր էր ճաշասեղանին մօտ Արաքսիին ու զոքան-
 ջին հետ։ Բարեւեց։
 — Փեսաս է, Արաքսիին ամուսինը, ներկայա-
 ցուց զոքանջը։
 Անծանօթ կինը թեթեւակի գլուխը շարժեց։
 — Ի՞նչպէս էք, էֆէնտի, հարցուց Գէորգին։
 — Շնորհակալ եմ, աղէկ ենք, լսաւ Գէորգ։
 Արաքսի բացատրեց կնոջ գալուն պատճառը։
 — Գէորգ, տիկինը առ վարը, մենէ երկու վո-
 լոց վարը կը նստի կոր։ Գուրս կ'երթան կոր, Փարիզ
 մանչ զաւակ մը ունին, անոր քով։ Սալօնի քախրմ,
 հայելի, գօնսոյ, պոս, կարտով, սարը զարելանիր,
 ինչ ունին չունին կը ծախսն կոր։
 — Աղէկ, պատասխանեց Գէորգ։
 Կինն ալ իր կարգին իր մեկնումին պատճառները
 բացատրեց։
 — Հրանգս ամէն ատեն կը գրէ կոր, մայրիկ
 եկէք, հայրիկս ալ, բուլորդ ալ եկէք։ Ինչ ունիք,
 չունիք, ծախրեցէք, ճամբայ ելէք, հոս ամէնքո ալ
 չունիք, ծախրեցէք, Պատիկիս՝ Վահէիս ալ տա-
 մէկ ծախքով կ'ըլլանք։ Պատիկիս՝ Վահէիս ալ տա-
 մէկ կամաց կը մօտենայ կոր, ամուսինս ալ
 ըլլքը կամաց չկայ, պարապ է, ի՞նչ ընենք կե-
 ղույսին է, գործ չկայ, պարապ է, պիտի երթանք։
 Նանք, թուղթերնիս շինեցինք, պիտի երթանք։
 Զոքանջը որ անհամբեր երեւոյթ մը ունէր ու
 կնոջ խօսքին վերջաւորութեանը կը սպասէր՝ ստք
 ելլելով լսաւ.

— Միւսի Գէորգ, քիչ մը վեր կուգա՞ս։
 Գէորգ վեր ելաւ զոքանջին ետեւէն։ Արագ սի
 նոյնալէս կինը մինակ թողելով հետեւեցաւ իրենց։
 — Յիսուն սոկի պիտի տանք աս կնկանը։ Տիկին
 Բերուցը կը ճանչնայ կոր ասոնք, առտուն ան մեզի
 լուրը րերաւ, գացինք նայեցանք։ հիւրանոցի գանե-
 փա բախրմ մը առինք, երկու գանեփա, երկու խոլ-
 րուղ, չորս բիւլ բերտե, չորս գորնիզ, ութք հատ աթոռ,
 երկու բալիին։ Շատ սքանչելի են, վրանին ամբողջ
 կանանչ թաւիչ։ Արաքսիին քովը տասը սոկի կար,
 հանեցինք տուինք վեցի համար որ նայմիր չըլլանք,
 ուրիշ ուզող կայ եղեր, պիտի մերժէ։
 Ու աւելցուց, աճապարելով։
 — Հայտի, կիմիկը կը սպասէ կոր։
 Գէորգ որ արդէն գուշակած էր՝ մտածկոտ երե-
 ւոյթ մը առաւ։ Տունին նորոգութեան համար երկու
 հարիւր երեսուն քանի սոկին յետոյ՝ այս զումարը
 վճարելը ծանր կուգար իրեն։
 — Քա ինչո՞ւ կը մտածես կոր, զաւակս, ուրա-
 խանալու տեղ, յարեց քաղցրութեամբ զոքանջը,
 իրաւ ես, վրայ վրայի եկաւ, տունին դապիամային
 համար շատ փարայէն ելար ամա, աս ալ Ֆէլիփուր
 մըն է։ Ա՞վ որու կուտայ ասանկ սուղ ատեն մը աս
 գինով։ Փէրտէները, գորնիզները տեսնես, պիտի հիա-
 նաս։ Տիկին Բերուզին ճանչուորն է Տէլի մեզի կու-
 տայ կոր կնիկը։ Գուն հիմա քառասուն սոկի տուր Տէ,
 նայինք տասը սոկին ալ Խաչիկը կրնանք համոզել ու
 անկէ առնել։
 Արաքսի ալ միացաւ մօրը ու պնդեց։
 Գէորգ համեստալով որ մերժելը անօգուտ էր,
 քառասուն սոկի յանձնեց զոքանջին։

— Օձիքդ ալ ազտոտեր է նորէն, նկատեց գուքանջը, մինչ Գէորգ հատ հատ համբելով կուտարթղթադրամները, ի՞նչ պիտի լլլայ ֆուրունին փոշիներուն մէջ. վաղը չգնես, մաքուր մը տամ ան դիր:

Աւ մայր ու աղջիկ փութացին վար կնիկը զրկելու համար:

Տառը ոսկին Խաչիկէն չկրցան փրցնել:

— Փուլազըմ իշխմեզ, աննամամ եօլի ժելլէր, կը կրկնէր Խաչիկ, որ սովորութիւն ո՞նչը ամէն խօսքիթուրքերէն պատասխանելու, փարա⁰ ներսէ, փարանէ կեզէր պկնէն, պին մերալիք եռուուն արթօրմ, սերտինիք եօ՞ք մը սփզին պի:

Արաքսի իր տուած դրամը առաւ Գէորգէն:

Գնուած կարասիներով կահաւորեցին սենեակը, վարագոյները կախեցին, տիկին Ովսաննա թէ կը յուզուէր և թէ կը հապարտանար մեծ մասամբ աղքատ դրացիներով թաղի մը մէջ այդպէս կանաչ թաւշապատ ու գարգարուած հիւրանոց մը ունենալուն համար:

թ.

Զմրան փայտն ու ածուխն ալ առնուեցաւ, բայց Գէորգ հոգ մը ունէր:

Արաքսին չէր յղանար:

Ի զուր ամէն ամիս կը սպասէր ան:

Իրմէ⁰ էր արգեօք, իր մօ՞տ էր պատճառը: Եւ սակայն իր առաջին ամուսնութենէն ինք ունեցած էր զաւակներ:

Բերա, հայ բժիշկի մը անունը տուած էին իրեն որ ամլութիւնը կը դարմանէր: Արաքսին առնելով միասին այցելեցին անոր: Բժիշկը յուսագրեց զիւրենք, ու Գէորգ ոգեւորուեցաւ: Արաքսին եօթը ութը անգամ զրկեց, ամէն անգամ երեք ոսկի այցեզին վճարելով: Պատուէրները տառացիօրէն գործադրեցին: Յետոյ բժիշկը փոխեցին, խտացիի մը դիմեցին: Անօգուտ:

Իր բախտէն էր:

Շատ ունենալ չէր ուզեր, Արաքսին ալ գէմ էր արգէն, բայց երկու, զոնէ մէկ հատ ունենար: Եթէ ոչ ինչո՞ւ կարգուեցաւ:

Որքա՞ն կը նախանձէր իր երկրացիներէն, որոնք իրեն պէս երկրորդ անգամ ամուսնացած էին, իրմէ տարէց ալ էին, ու իւրաքանչիւրը երկու, երեք զաւակներու հայր էին եղած:

— Ի՞նչ կ'ընես նայինք Գէորգ ազքար, բա՞ն մը կայ ճամբան, կը հարցնէին այրերը՝ ծննդաբերութեան ակնարկելով:

— Ի՞նչ կ'ընէք աղա աղքար, հարսը բան մը

Ճ.

— 36 —

ունի⁰, տունդ չենցնէր, կը հետաքրքրուէին կիները:
— Զէ, կը պատասխանէր Գէորգ իր գառնութիւնը
զսպելով:

— Հիմա Աերորդ, Թօրոսդ ողջ բլալու էին,
հիմա զբնա, դրան տղաքներ եղած էին, մէկ մէկ հարս
կ'առնէիր, կը կարգէիր, թոռնի տէր կ'ըլլայիր, կ'ա-
ռելցնէին անսնք:

Իրաւ էր, եթէ անսնք հիմա իր մօտը եղած ըլ-
լային: Ա՛լ բան չէր ուղեր աշխարհքին վրայ: Ու
Գէորգ նորէն կը վերցէր իր զաւակները, իր առջի
կինը: Ի՞նչպէս կրնար մոռնալ զանսնք:

Նունիկ հօրքուրն ալ իրեն պէս անձկութեան մէջ
էր: Ամէն երթալուն կը հարցնէր.

— Ի՞նչ եղաւ, Գէորգ, ինտո՞ր եղաւ, ի՞նչ կ'ընէ
հարսը, յոյս մը կայ: Արաքսիին կ'ակնարկէր:

— Զէ հօրքուր, չկայ, Աստուած չտար, ի՞նչ
ընսնք:

Ու կը լոէր գլխահակ:

Պառաւը կարեկցութեամբ Գէորգին կը նայէր.

— Մեր բախտէն է, Գէորգ, չէո՞լին տղան: Ա՞ր
քարին ձեռք զարկինք, ան ձեռքերնուս թուաւ, ո՞ր
մոլէն բռնեցինք, ան ձեռքերնիս մնաց: Էսի սա լեռ-
նէն անցնիմ, լեռը տուման չօքեցաւ, ըսի սա ջրէն
խմեմ, վազող ջուրը ցամքեցաւ:

Ողբեր կ'ըսէր:

Իր եղբօր սերունդին անհետացումը կ'ափսոսար
ան:

Այդ օրերուն գաւառէն նոր եկած գաղթական
կնոջ մը ծանօթացաւ Գէորգ: Նախապէս հայ չկար-
ծեց, Սուրբոյ կիներուն յատուկ երկայն ու սեւ մաւ-
լախ մը հագած, գլուխն ալ նոյնպէս սեւ լաջակ մը
կապած ըլլալուն:

Մօտակայ փողոց մը կը բնակէր իր երկրացինե-
րուն՝ Խարբերգիներուն հետ: Ամէն օր փուռը հաց
առնելու կուգար, հարցուցած էր անունը, Գոհար էր,
ու ամէն գալուն Գէորգ կը հարցուփորձէր զայն:

— Ուագգա գացինք, Համուս գացինք, անկից ալ
Համա, կը պատասխանէր, մէկ տեղ չէ, հարիւր տեղ
փոխեցինք, աղբար: Նորէն ետ գարձանք, մեր քա-
ղաքը եկանք: Իմացայ որ Պոլիս է մեծ տղաս, առ-
ջինէկս, աշխարհք ինձի տուած եղան: Եկայ ու գտայ,
որբանոցին մէջ կօշիկ կարել է սորզեր: Հիմա իր ար-
հեստին կ'երթայ, շարաթը վեց սոկի կը բերէ, օտո-
մալրիկ» կ'ըսէ:

Ուրիշ անուամներ, Գէորգ անոր անցեալէն կը
հարցնէր:

— Բաղաքէն չեմ, աղբար, գեղացի ենք: Ունե-
ւոր տան հարս էի: Երեք ներ էինք, երեք աղբար
էին: Ամէն տարի երեք չորս լուծք եղ կը լծէինք.
գոմ մը անասուն ունէինք, փարախ մը ոչխար, մեղ-
ուրնոց: Անկէց զատ ջաղացք մըն ալ ունէինք, երկու
քարով ու սանզով մը:

— Սորված չէինք ելին դուռը, սորվեցանք: Տու-

Ներէն կուզան կը կանչեն լաթ լուալու, տախտակ սրբելու: Ի՞նչ ընեմ, կ'երթամ, մուխեններին ձեռքը նայեցն ալ գէշ չէ եա աղբար: Ամէն օր ես ինծէ կ'ըսեմ. թող Աստուած ամէնունն ալ պահէ, ետքն ալ իմ աս մէկ հատիկ զաւակս պահէ, կը բանինք, կ'ապրուինք: Մենք սորվեր ենք աշխատիլը, գեղացի ենք, րեւպէր:

Գէորգ երբեմն կը պարսաւէր գաղթական կիներէն մէկ մասին վարքը, տգեղ բարքերը:

— Հինգ մատներդ ալ մէկ են, կը պատասխանէր, աղէկն ալ կայ, գէջն ալ, անոնց երեսին մորթը պատուեցաւ հեղ մը, աղբար: Նորէն մի մեղագրեր, անոնց քաշածներուն քար ըլլար չէր դիմանար:

Գէորգ շատ կը հաւնէր այս կնոջը:

ԺԱ.

Երկրորդ ամառն էր, Յունիսի մէջ: Սրաքսի վերջին ատենները շատ լեցուեր ու շատ աղուորցեր էր:

Ամուսնութիւնը օգնեց իրեն, կ'ըսէին, ու թաղին մէջ բոլորը կը խօսէին անոր աչքառու գեղեցկութեանը վրայ:

Ովսաննային աղջիկը, Ֆուռունիին կնիկը, Շիշման Սրաքսին կը կանչէին:

Իրիկուն մը սովորականին պէս պայուսակը ձեռքը Դէորդ իրենց փողոցը մտնելով յանկարծ նշմարեց: Իրենց կից վերի կողմի տունը որ պարապ էր, տարի մը առաջ մէջինները գուրս՝ Եղիպատոս գացած ըլլաւով, վարագոյներ կախեր էին:

Բոնուած էր, գարձակալ եկեր էր, յայտնի էր:

Ուշագրաւ բան մըն էր, ձորերով, զարիվերներով ժողովրդական թաղին համար:

Թաշկինակով սրբելով ճակատին քրտինքը Գէորգ հարցուց թէ ո՞վ էին եկողները:

— Տիկին Երանուհինք են, ըստու զոքանջը, ամարանոց եկած են, միտքերնին ձմեռը մնալ ալ կ'երեւայ կոր, չնորհքով ընտանիք են, ամուսինը՝ միւսի Զգօնը մանիթարութանի է Պոլիս, մաղազ ունի, առաջ բան չէր, հիմա շատ աղէկ է, հարուստ: Տալը կայ, միւսի Զգօնին քոյլը, օրիորդ Լուսարփին, յիսունը անցած է, ինք իր հային բան մըն է, սուսիկ-փուսիկ, մարգու հետ չխօսիր: Աղջիկ մըն առ ունին՝ Աննիկը, Ալիսին հետ մէկ տարիք է: Տիկին

Երանուհին ստամոքսի հիւանդութիւն մը ունի, օգը,
ջուրը փոխելու համար եկեր են: Առաջ մեզի զբացի
էին, աղէկ կը ճանշնանք կոր:

— Տերեին մեր հին տունին քովը կը նստէին,
զարը, ընդմիջեց Սրաքսի որ ճաշասեղանին մօտ
աթոռի մը վրայ ոաքը ոտքին նետած նստած էր, ևս
ան ատեն պատիկ աղջիկ էր: Միւսի Զգօնը իս շատ
կը սիրէր, թեւերուն մէջ կ'առնէր, կը զգուէր: Ետքը
գիմաց անցան, Գումգափու գացին:

— Քոյրիկ, բարի եկաքի պիտի չերթա՞նք, յա-
րեց Ալիս, որ նոյնպէս աթոռի մը վրայ քրոջը մօտ
նստած էր:

— Հարկաւ պիտի երթանք, բացականչեց Ս-
րաքսի:

— Պիտի երթանք, աղջիկս, նոյնպէս պատասխա-
նեց մայրը լրջութեամբ, հարկաւ պիտի երթանք, կը
վայէ:

Բաճկոնը ծալլելով ուսին նետած, թուղթի մը
մէջ փայծաղներ ծրաբած տալախ սօլմասի շինել տա-
լու համար՝ Խաչիկ ներս մտնելով անոր ալ հաղորդե-
ցին աւետիս մը տալու պէս:

— Խաչիկ, քովի տունը բանուեցաւ, զիտի՞ս,
միւսի Զգօնենք եկան, միւսի Զգօնը, տիկին երա-
նուհին, օրիորդ Լուսարփին, մեզի զբացի եղան, կը
յիշե՞ս կոր անոնք, բառւ Սրաքսի:

Խաչիկ անսուրբերութեամբ ընդունեց լուրը:

— Հա՛, հա՛... է, նե՞ օլմը:

Պիտի չգա՞ս, վազ զիւեր բարի եկանքի պիտի
երթանք, երկու քոյրերը ըսին միւսին:

— Հայտի պէ նանը, իօրնը ի՞օֆ մը, պատաս-
խանեց Խաչիկ, պէնը միւսիւրիկ, սիլինլուրի իօրի
հօֆ սըր, արամը աչըբ:

Աւ աւելցուց.

— Մէր երմէլըն, բի տե եկի ատամ տեյիլ, պէն
պիլիրիմ նկ պերպատ ներիթ օլտուղունը օմիւսի Զգօնըն:

Սրաքսի բողոքեց.

— Միւսի Զգօ՞նը աղէկ մարդ չէ, հայտի զուն
ալ, քու խախեիդ նենապէր մարզիկներէ՞ն ալ զէ:
է. կալան, չնորհքով մարդ, վաճառական:

— Ուզարմա լաֆը, պիլիրար՞ն եա, աղզրմը աշար-
սամ, պէնիմ արզազըմ տիւզ տիր, նե՞ վարսա օրքայս
զօրին, պանա աննարմա, օնըն նկ րեզիլ օլտուղունը
պէն պիլիրմ, սիզ կիտենեսկներզ կիտին, պէնի զարք-
ըլրմայըն:

Տիկին Ավաննան միջամտեց ու երկուստեք լուհ-
ցին:

Յաջորդ զիւեր ընթրիքէն վերջ հաղուստնին փո-
խիցին, պատրաստաւեցան, ու ամէնքը մէկ այցելու-
թեան գացին: Խաչիկ չընկերացաւ անոնց ու գուրու-
ելու:

Նորեկ զբացիները մէծ ուրախութիւն ցուցուցին
ու ասածին յարկը՝ հիւրասենեակը ասածնորդեցին
կիւրերը:

Իրարու սրպիսութիւն հարցուցին:

Սրաքսին ու միւսի Զգօնը շատ փիսուած զտան
զիրար:

Միւսի Զգօնին զլուխը ճաղաւացեր, կարձ կտրուած
պեխերը ամբողջովին ճերմէկեր էին. հասակը ալ աւելի
կարճցեր, կորցեր էր, բայց տուղջ էր, այտերը կա-
կարմիր ու ինամով ածկուած:

— Ծերացանք ի՞նչ պիտի ըլլայ, Սրաքսի, բոստ
միւսի Զգօն:

Սրաքսի բողոքեց.

— Քա ինչո՞ւ ծեր ըլլաս , հեջ ալ ծեր չես , միւսի
Զգօն , չեմ ընդունիր , պատասխանեց այնպիսի շեշտով
մը որ կարծես անոր ծերութիւնը իր հաւատառումէն
կախում ունենար :

— Կը յիշե՞ս տղայութիւնդ , Արաքսի , հարցուց
միւսի Զգօն :

— Հարկաւ , պատասխանեց Արաքսի , ամէն օր
ծեր վրայ կը խօսէինք մամայիս հետ :

— Աղջիկներէն , ընկերուհիներէդ ո՞վ կայ , ո՞վ
չկայ , հարցուց միւսի Զգօն , Զարուհին հո՞ս է :

— Ամուսնացաւ , գուրս զնաց , Ռումանիս է
հիմա , ատեն մը գօմիսիօննիի մը հետ նստաւ , պիտի
առնէին իրար , չեղաւ , ետքէն ոօֆեր մը առաւ ու
գուրս զացին մէկտեղ :

Միւսի Զգօն Արաքսիին ամուսնութիւնը վերջին
շարաթներուն իմացած ըլլալը յայտնեց :

— Չեմ հաւտար , միւսի Զգօն , վախցար քի նուէր
մը կուտաս , անոր համար տեղեկութիւն չունիմ կ'ը-
սաս , բսաւ Արաքսի :

Տիկին Ովսաննան ու տիկին Երանուհին ալ շատ
փոխուած գտան զիրար : Տիկին Երանուհին իր ստա-
մոքսի հիւանդութենէն գանգատեցաւ :

— Բան մը չեմ կրնար կոր ուտել , ըսաւ , բան
մը չկրնար ընդունիլ ստամոքս : Տիկին Ովսաննա ,
բժիշկս կ'արգիլէ կօր , չուտելով չուտելով աղէկ մը
հատայ :

— Հոգ մի ըներ , տիկին Երանուհի , ընդմիջեց
Արաքսի , տոքթորներուն ամէն ըսածներուն մի հա-
ւատար , կ'աղէկնաս :

Տիկին Ովսաննա ալ աղէկնալու յոյսեր սուաւ ,
կարեկցեցաւ ու շարունակեց .

— Իրաւ է Արաքսին , տիկին Երանուհիս , տոք-
թորները փարա քաշելնին կը նային , մարգ մը պիտի
ուտէ , սնունդ պիտի առնէ որ վրայ գայ , թաղերնուու-
ոզը , ջուրը աղէկ է , կ'աղէկնաս , մի սիրտդ հատ-
ցլներ :

— Օրիորդ Լուսարփի՞ն ուր է , չերեւիր կօր ,
ինտէս է , հարցուց Արաքսի :

— Աղէկ է , պատասխանեց տիկին Երանուհի .
Զատիկէն ի վեր ուխա ըրած է , ամէն առտու , ամէն
իրիկուն եկեղեցի կ'երթայ , աղօթքը կ'ընէ , մոմը կը
վառէ , ու մինչեւ ժամուն ելլելը կը սպասէ : Քիչ
առաջ էր եկաւ , ճաշի ալ չիջաւ , աղօթագիրքը ձեռ-
քը վերը ննջասենեակը ելաւ , ձեր ձայնը լսեց , կարելի
է հիմա կուզայ :

Իրօք ալ քիչ ետքը ներս մտաւ օրիորդ Լուսար-
փին , եղբօրը պէս կարճահասակ , լեցուն մարմինով ,
հաստ շրթներով , աչքերու արտայալտութիւնով մը
որոնք կը խուսափէին կարծես ո և է տեղի վրայ
կեդրունանալէ :

Գլիփի շարժումով մը բարեւեց ու նստաւ ան-
կիւնը , առանձին :

— Ի՞նչպէս էք , օրիորդ Լուսարփի , հանգի՞ստ էք ,
հարցուց Արաքսի :

— Ի՞նչ կ'ընես կօր , օրիորդ Լուսարփիս , հար-
ցուց նոյնպէս տիկին Ովսաննա , ժպտելով ու ձայնը
քաղցրացնելով :

Օրիորդ Լուսարփի զարծեալ գլուխը շարժեց ու
հազիւ լսելի ձայնով մը պատասխանեց .

— Շնորհակալ եմ :

Ու լոեց :

Յարգելով անոր լուսութիւնը, ա՛ւ չհարցու փորձեցին զայն:

— Ո՞ւր է, միւսի Խաչիկը ո՞ւր է, ա՞ն ինչու չեկաւ, հարցուց տիկին երանուհի մօրն ու Արաքսիկին ուղղելով խօսքը:

— Աղէկ է, տիկին երանուհի, պատասխանեց Արաքսի, խախին զնաց:

— Մէկ մը տղայութենէն անտանկ գարժուեցաւ, բացատրեց տիկին Ավսաննա, ճաշը ընելէն եաքը խախին պիտի երթայ, չերթայ նէ չըլլար, պիտեա է, ի՞նչ պիտի ընես:

— Տայի Խաչիկն ալ կարգէիք երթար, ընդմիջեց միւսի Զգօն:

— Զկարգուիր, միւսի Զգօն, պատասխանեց Արաքսի, ի՞նչ ալ ընես, ան չկարգուիր:

Անուշ հանեցին, այնուհետեւ ալ Աննիկ սուրճ եփեց ու հրամցուց: Սուրճը խմբելու ատեն տիկին երանուհի գարձեալ ներազութիւն խնդրեց որ գեռ ամբողջովին չէին տեղաւորուած, այնպէս որ աւելի արժանաւոր ընդունելութիւն մը գժբախտարար չէին կրնար ընել, որուն պատասխանելով բողոքեց տիկին Ավսաննա:

— Քա մենք անտեղե՞րն ենք, տիկին երանուհիս, տէր ողորմեա: Դիւրին է երկու օրուան մէջ տեղաւորուելլ, մեզի համար մի նեղուիր տիկին երանուհիս, գուն տկար ես արդէն. մենք օտար չենք:

Աւ խօսքը միւսի Զգօնին ուղղելով շարունակեց.

— Աղէկ տուն է, միւսի Զգօն, շատ աղէկ տուն է, աղէկ ըրիք որ հսու եկաք. սենեակներն ալ մեծ են. ձենէ աղէկ չըլլան, ականջը խօսի, միւսի Սերուբէնք որ հիմա Եղիպատոս են, շատ ատրիներ առ

տունը նստան, չնորհքով ընտանիք են. աղէկ աղէկ դրացնութիւն ըրինք: Արաքսիիս հետ ամէն օր կ'ըսէինք կոր որ նորէն չնորհքով մարգիկ մը զան:

— Անցած շաբթուան եկողները կը յիշե՞ս մամա, ան մարգիկը, ընդմիջեց Արաքսի:

Քա սուս եղիք, շարունակեց տիկին Ավսաննա, պիչիմ պիչիմ մարգիկ, երեք էրիկ մարդ, երեք ալ կնիկ, չօնուխ բան, զեց հատէն էւէլ էին, քեմ աղտոտ բաներ էին, Ատափազարցի՞ էին, Պուրսացի՞ էին, չզիւեմ, ան կողմբ գեղերէն էին:

— Մէկ հատը, մամա, ճերմակ լայն զօտի մը կապեր էր մէջքը, զլխարկը ծուռ զրեր էր, ան ինտոր կը նայէր քոյրիկիս, կը դառնար, կը դառնար ու կը նայէր, յարեց Ալիս:

— Աչքը փակաւ, մարգը զարնուեցաւ աղուորութիւնն, բաւաւ Արաքսի, անոր համար սոնքը առաջ չէր երթար, կ'երթար, կ'երթար, կը նայէր ինձի, ով գիտէ, պիենա՞ր էր, ի՞նչ էր:

Բայորը բարձրաձայն խօսքեցին Արաքսիին խօսքեցն, մանաւանկ միւսի Զգօնը: Դէսրգն ալ խնդալ ձեւացուց: Միայն օրիորդ էուսարցիին չմասնակցեցաւ, ու ըթիները սեղմելով լոկ:

— Այս, վերսկաւ տիկին Ավսաննա, որ եր սրունքներու զիլութենէն անհանգիստ կ'ըլլար նստած տեղը, քեմ վախցայ ի՞ի կը բանեն, կնիկներնին ալ քեմ աղտոտ կ'երեւացին կոր. «ոտունը որի՞նն է՝ քանի սկի է՝» խօսիլ մը ունէին: Տունը խան պիտի գարձնէին, աղէկ որ չյարմարեցան: Միւսի Զգօն, շատ աղէկ եղաւ որ զրացի եղանք նորէն: Վարձքն ալ աղէկ է: Մինակ պարտէզը հօր չունի, ատոր համար ալ հագ մը ընէք, մեր հորը երկու առւնին ալ կ'օգտէ:

Մի քաշուիք, որչափ կ'ուզէք եկէք առէք, գործաւ-
ծեցէք, տիկին Երանուհիս:

Երկու ամուսինները չնորհակալութիւն յայտնե-
ցին:

Մինակ ամառները զիտէք եա, թաղերնուս
մժեղը շատ է, ճիպինլիք բերեր էք հարկաւ, օրիորդ
Լուսարփիս, հարցուց տիկին Ովսաննա դառնալով
անոր կողմը:

Օրիորդը հաստատական պատասխանով մը բաւա-
կանացաւ:

Հսել է ան Պուրսացի էր, ի՞նչ էր, քեզի զար-
նուեցաւ, հա՞ Արաքսի, ինտո՞ր ըրաւ, ինտո՞ր, մէկ
մըն ալ ըսէ նայիմ, հարցուց միւսի Զգօն, ուզելով
խօսքին նիւթը փոխել:

Գլխարկը մէկ կողմին գրեր էր, մարմինիս լե-
ցունկութիւնը տեսաւ, անանկ կը նայէր որ, աչք ալ
ըրաւ անգամ մը ինձի, գրացի որ ըլլայինք մարդուն
միտքը ծուռ էր, պատասխանեց Արաքսի:

Միւսի Զգօնը բարձրաձայն ինդաց: Միւսներն ալ
նոյնպէս ինդացին, բացի օրիորդ Լուսարփիէն:

Զեզի գրացի գալերնուս համար շատ ուրախ
եղա՞ր, Արաքսի, շարունակեց միւսի Զգօն:

Հարկաւ: Աղուոր աղուոր ժամանակ պիտի
անցընենք մէկտեղ: Հիմակուընէ ըսեմ գիտցած եղիր,
քեզի փարայէն պիտի հանեմ, պատասխանեց Ա-
րաքսի:

Աղէկ, աղէկ, ուզածդ թող փարա ըլլայ,
ըսաւ միւսի Զգօն:

Գէորգի մասին սկսան խօսիլ: Հետաքրքրուեցան
թէ ի՞նչ գործ կ'ընէր:

Ֆուռունի տեղեահար է, եկինցի է, հացա-

գործ Ղազար աղան կայ, Նունիկ հանըմը, անոր եղ-
րօր զաւակն է, պատասխանեց Արաքսի:

— Պատիկ ալ ունի՞ք, ունեցա՞ք, հարցուց Տի-
կին Երանուհի:

Գէորգ լոեց, իսկ Արաքսի պատասխանեց.

— Ոչ, պատիկ չունինք, Տիկին Երանուհի:

— Զեղաւ, թէ չէք ուզեր ունենալ, կրկնեց
դարձեալ Տիկին Երանուհի:

— Զեղաւ ալ, մենք ալ չենք ուզեր ունենալ
ըսաւ Արաքսի, Գէորգն ալ, ես ալ չենք ուզեր:
Դիւրի՞ն է պատիկ մեծցնելը:

— Շատ գոհ մնացի ամուսնութենէդ, Տիկին Ա-
րաքսի, յարեց Տիկին Երանուհի, աղէկ ըրեր ու է-
ֆէնտիին պէս չնորհքով մէկու մը հետ ամուսնա-
ցեր ես:

Գէորգ ինք եւս մասնակցեցաւ խօսակցութեան:

Օրիորդ կուսարփի ոտքի եւաւ:

— Քնանա՞լ կ'երթաս կոր, հայտի գնա հանգիստ
ըրէ, Օրիորդ Լուսարփիս, ըսաւ Տիկին Ովսաննա,
Երախայի մը հետ խօսելու պէս, գուրգուրանքի շեշ-
տով մը:

Ու այնուհետեւ բոլորը ոտքի եւան բարի գիշեր
մաղթելով իրարու:

— Դուք ալ մեզի հրամեցէք, տիկին Երանուհի.
միւսի Զգօն, վաղը գիշեր կը սպասենք կոր, ըսաւ
Արաքսի:

— Մերսի, հարկաւ, ինչո՞ւ չգանք, պատասխա-
նեցին Երկու ամուսինները, ու Միւսիւ Զգօնը, ա-
ռանձնապէս:

— Պիտի գանք, Արաքսի, գուն իբրամերդ այօլ
ըրէ, յարեց:

— Դիւրին է, Միւսիւ զգօն, գուք հրամեցէք:
Անիկ լամպան բռնեց որ սանդուխէն իջնան:

— Միւսիւ Խաչիկին ալ բարեւ ըրէք, աւելցու-
ցին Երկու ամուսինները:

ԺԲ.

Թաղին մէջ Զգօն էֆէնտիին բնակութիւնը՝ իրրեն թաղեցի մը ու հարուստ՝ շուտով տարածանուեցաւ:

Կիները՝ խոնարհ դասակարգի կիներու յատուկ իրարանցումով մը փութացին բարի եկաքի:

Օրիորդ Լուսարփի չեր երեւնար փակուելով իր ննջասենեակին մէջ, ու տեսնելով Տիկին Երանուէիին տժոյն, հալած վիճակը, անոնք ըստի:

Հոգ մի ըներ, կ'աղէկնաս, տիկին Երանուէի, տոքթորներուն ըսածներուն կարեւորութիւն մի տար, մեր թաղին օդը պիտի տեսնես, ինտոր մէկ երկու ամիսէն պիտի աղէկցընէ քեզ:

Ու այնուհետեւ սկսան ամէն ատեն գալ-երթալ սիրտ տալ:

Ալբերը նոյնպէս ուրբաթ օրերը սկսան այցելել: Զգօն էֆ. հիւրասէր էր: Ամառնային ձերմակ բան կոնով ու տափատով կ'ընդունէր դանոնք իր պարտէպին մէջ, ու սիկար կը հրամանէր: Աննիկն ալ խոհանոցը սուրճ կ'եփէր ու կը բերէր, յետոյ նարոը մէջտեղ կը դնէին, ու կը խաղափն ժամերով:

Զգօն էֆ. ին առատաձեննութիւնը լսելով թաղին տղաքը՝ որ բալլանուրիւն կ'ընէին զլուխնուն վրայ սորվեցան ու անպատճառ ամէն առառու իրիկուն տուն կը հանդիպէին: Բարեկիրթ երեւնալու յայտնի ճիգով մը, ու այնուամենայնիւ չկրնալով փոխել իրենց խօսելու եղանակն ու շեշտը, անոնք կը պօռային փողոցէն:

Տիկին:

Տիկին, էֆէնտիին հարցուր նայինք կ'ուզէ մոր: Միտիա ունինք, բլամիլիք, քավալրզ: Զուկ կայ, քազէ-քազէ, օյնար-օյնար, դուռմա կիպի եկնիեօր:

Զգօն էֆ. վար կ'իջնար, ու չմերժելով տղոց բերածները կ'առնէր, առանց սակարկելու, ուզածնին վճարելով, քառորդ մը, երկուք ալ աւելի տալով:

Երջուն բանջարավաճառները նոյնպէս կը կենալին ու կը սպասէին որ գուսը բացուէր, ու բան մը ուզուէր իրենցմէ, իսկ մսավաճառն ու նպարավաճառը իրենք անձամբ կուգալին օրը մէկ երկու անգամ հարցնելու թէ բանի մը պէտք ունէին, ինչ կ'ուզէին, և ի՞նչքան: Եւ ամէն առառ երբ կարձահասակ Զգօն էֆէնտիին ամառնային ձերմակ հովանոցով Պոլիս իջնալու համար կ'անցնէր իրենց առաջքէն, կը սպասէին որ իրենց նայէր ու բարեւ մը տար, իսկոյն յարգանօք փոխագարձելու համար:

Երկու տուներուն գրացնութիւնը եւս առաջին օրէն սկսած շատ սիրալիք եղաւ: Զգօն էֆէնտի շատ կ'ախորժէր Արաքսիին ներկայութենէն: Անոր խոռոչերը, կատակները շատ կը սիրէր:

Երկրորդ պատճառ մըն ալ կար որ տիկին Ավստրան մանաւանդ կը լեցնէր զորովով: Զգօն էֆէնտին Պոլոսյ իր վաճառատան մէջ Տեղիկեահար մը ունէր, պարոն երուան զը, վայելուշ հագուսող, երկայն քիթով, երկայն հասակով, ձկուն, շատախօս ու լաւ պարող երիտասարդ մը, որ շաբաթը քանի մը զիշեր հիւր կուգար իրեն: Կ'ուզէր այս երուանդը ամուսնացնել Ալիսին հետ: Այդ հոգածութեան փոխարէն տիկին Ովսաննա ալ իր ձեռքէն եկածը կ'ընէր: Ամէն օր տիկին Երանուէիին խոհանոցն էր: Հիւանդ ըլլա-

Է՞ր թողուր որ ան յոդնի , ինք կ'եփէր , ինք
ամանները կը լուսար ու կը չորցնէր : Ալիսն ու Ան-
նիկն առ տարեկից ըլլալով երարմէ չէլն բաժնուեր
արգէն :

Ուստի այս պատճառներով ամէն գիշեր տիկին-
Ավսանայենք նստիլ կ'երթայլն Զգօն էփէնտիենց :

Զգօն էփէնտիլ կ'ուրախանար , ներսը տաք ըլլա-
լով կը հրաւիրէր պարտէզ , ուր սեղանին շուրջը ,
նստարաններուն , աթոռներուն վրայ կը բոլորուէին
ու կը խօսէին : Օրիորդ Լուսարփին ալ ներկայ կ'ըլ-
լար :

Զգօն էփէնտի մէկը միւսին ետեւէ սիկար կը
հրամցնէր Գէորգին :

— Ծնորհակալ եմ , էփէնտի , հիմա էր որ ծխեցի ,
կը պատախանէր Գէորգ ակնածանքով :

— Վառէ , ճանըմ , կը կրկնէր Զգօն էփէնտի , համ-
մըն ալ առ :

— Առ , Գէորգ , միւսի Զգօնը մի մերժեր , կը
յարէր Արաքսի , ինքն ալ սիկար մը առնելով ու
ծխելով , միւսի Զգօնին փարան իմինս ալ է , Աննիկին-
հետ ես ալ անոր աղջիկն եմ :

— Անանկ է ես , Արաքսին ալ իմ աղջիկս է .
քու մատամի չէ մինակ , միւսի Գէորգ , կը պատառ-
խանէր Զգօն էփէնտի :

Գէորգ ժպտիլ կը ձեւացնէր ու քեմենահ մը
ընելով սիկար մը եւս կ'առնէր : Այնուհետեւ Զգօն
էփէնտի Արաքսին դառնալով կ'ըսէր .

— Հայտի նայլմաք , Արաքսի , աղջիկս ես , ուր է ,
բան մը երգէ , մտիկ ընենք : Պասազը , նուվարլադ
Ալբունը :

Արաքսի կրկնել չէր տար , ու կը սկսէր երգել

սիրային շարգըներ , պոլսական խաճենիներու կան-
չածներէն : Բոլորը մտիկ կ'ընէին , Գէորգ եւս մտիկ
կ'ընէր , միայն օրիորդ Լուսարփի անտարբեր կը
մնար :

Ի վերջոյ Սննիկն ու Ալիս վեր կը փութային
Զգօն էփէնտիին ձայնագիրն ու փլաները վար բերե-
լու : Զայնագիրը պարի եղանակներ կը նուագէր :

— Հայտի նայլմաք , կ'ըսէր Արաքսի :

Ու Զգօն էփէնտիին թեւէն կը քաշէր պարելու
համար միասին , և որովհետեւ ոչ Զգօն էփէնտին , ոչ
ալ Գէորգ կընային , Արաքսին , Աննիկը , Ալիսը փոխն
ի փոխ իրարու հետ , և երուանդի հիւր եկած գիշեր-
ներուն ալ անոր հետ՝ կը դառնային ու կը պարէին
պարտէզին մէջ :

Սւելի տաք գիշերներուն , պարտէզին մէջ հով
ըլլալով ու մժեղներու բազմութենէն անհանգիստ
ըլլալով , աթոռները կ'առնէին ու փողոցը կ'եւէին :
Բոլոր գուռներուն առաջքը մարդիկ նստած կ'ըլլային
խումբ խումբ , իրենք ալ կը նստէին :

Յանկարծ Արաքսի կ'առաջարկէր պտոյտի ելլել .
ու երուանդ աղջիկները , Արաքսին առնելով պտոյտի
կը տանէր :

Ուշ ատեն կը վերադառնային : Ամէնքը կը պատ-
մէին իրենց տպաւորութիւնները :

Ալիս կը սկսէր .

— Աս գիշեր միւսի Երուանդը մինչեւ լեռ տարաւ
մեզ նորէն : Զվախցանք : Երկու մարդու մինակ հան-
գիպեցանք : Ախ , տեսնէիր միւսի Զգօն , տիկին ե-
րանուհի , օրիորդ Լուսարփի , ախ , տեսնէիր մամաս ,
ծովը , վոսփորը , ինչ հրաշալի էր լուսինի լոյսով :
Եւ կամ .

— 52 —

— Ամէնուս ալ պաղպաղակ առաւ միւսի երաւանդը, մամա, կերանք:

Տիկին Ովսանննա կը յուզուէր:

Արաքսի աթոռ բերելով տուներէն կը նստէին: Ու կը սկսէր պատմել իր մանկութեան լիշտակներէն Զգօն էֆէնտին ուզգելով.

— Կը լիշե՞ս, միւսի Զգօն, վարի ձորը եղած ատենիս, գիշերները Մաննիկ հանըմենց տունին քովը, Տէրէին գլուխը կ'երթայինք, կը նստէինք:

— Այս, այս, կը պատասխանէր Զգօն էֆէնտի:

— Ուր է ամէն գիշեր տնիսուրմանի մը կուգար, էխրիար, մէկ աչքը կոյր, մեզի պաղպաղակ կ'առնէիր: Կիրակիներն ալ մենք, զուք թէփէն, միւսի Միքէին խախտէն նստելու կ'երթայինք, ինձի զուազի: կ'առնէիր:

— Աղէկ միտքդ պահեր ես, Արաքսի, կ'ըսէր Զգօն էֆէնտի:

Ու Արաքսի կը շարունակէր Գէորգին դառնալով.

— Միւսի Զգօնին ուրչափ փարան կերեր եմ, որչափ, Գէորգ, պղտիկութեանս:

— Ե հիմա... հիմա ալ շաքար, զուռազի: առանեմ նէ չե՞ս ուզեր, Արաքսի, կը հարցնէր Զգօն էֆէնտի ժպտելով ու Արաքսիին նայելով:

— Սէ հիմա ատանկ պղտիկ բաներով չես կրնար իս խարել, չեմ խարուիր, միւսի Զգօն: Է՞հ, սանկո ոսկի ապարանջան մը, փանանքիլ մը առնես նէ, ինչ որ է:

— Ե զո՞ւն ինձի ինչ պիտի տաս, կը հարցնէր Զգօն էֆէնտի:

— Ի՞նչ պիտի տամ, ի՞նչ ունիմ որ տամ, կը

պատասխանէր Արաքսի, երկուքնիս ալ ամուսնացած չըլլայինք, աղջիկ ըլլայի նէ քեզի կ'առնէի:

— Իրա՞ւ, կ'առնէի՞ր Արաքսի:

— Կ'առնէի, իրաւ որ կ'առնէի, միւսի Զգօն, թող մեծ ըլլայիր, փարաներգ կ'ուտէի, օթօներով կը պտտէի, կը պատասխանէր Արաքսի, Զգօն էֆէնտիի այտերը գգուելով հաստատելու համար թէ կը սիրէր:

Բոլորը բարձրածայն կը խնդային:

Գէորգ կը նկատէր որ օրիորդ կուսարփի շրթները ջղաձգօրէն կը շարժէր, կը գունափոխուէր դէմքը, ու գլուխը կը գարձնէր չտեսնելու համար Արաքսիին ըրածները: Յայտնի էր որ կը նկղուէր, չէր ախորժեր իր կնոջ թեթեւաբարոյութիւններէն:

Հիմա Խաչիկ գրեթէ այլեւս տուն չէր գար գիշերները: Օրերով շուկայ չէր իջնար, իջած ու խանութ բացած օրերն ալ իրեկունները ուղղակի Պաղերը կ'երթար, ուր իր արհեստակիցներէն երկու եղբայրներ լնդարձակ, լայնօրէն փոստող այգի մը ունէին, պագենական ժառանգութիւն, մէջը տունով, ոսոի պէս պաղ ու անուշ ջուրի հորով, Մարմարային ու Կղզիներուն համայնապատկերը առաջքը: Ամէն տարուան պէս Խաչիկ ամբան եղանակը հոն կ'անցընէր, անսոց ընտանիքին մօտ, ուր կերուխումի սեղաններ կը սարքէին, երբեմն զնչու նուազածուներ ալ կը կանչէին, նուագել կուտային, ու օդի կը խմէին, կը զուարճանային:

ԺՊ.

Երկու տուներու այս սիրալիր գրացնութիւնը տեւեց ամիսներով։ Առանց բացառութեան ամէն զիշեր միասին էին։ Ու ձայնագիր, երգ, պար, պտոյտներ իրարու կը յաջորդէին, թաղին մէջ ամէնուն ու շագրութիւնը գրաւելու աստիճան։

Օգոստոսի սկիզբներն էր։

Գիշեր մը շատ անգամուան պէս միասին ընթրելէ յետոյ օրիորդ Լուսարփի աղօթագիրքը առնելով իր ննջասնեակը ելաւ, տիկին Ովսաննան, տիկին երանուհին, Գէորգ աթոռները փողոց հանեցին նորէն ու Զգօն էֆէնտիենց դուռը նստան։ Երուանդ Ալիսն ու Աննիկը առնելով պտոյտի գնաց, իսկ Արաքսին ալ Զգօն էֆէնտիին հետ ներսը՝ գաւիթը քաշուեցան ու նարտ կը խաղացին։

Արաքսի միաժամանակ կը կատակէր ու դուրսէն կը լսուէր ձայներնին։

Ընթրիքէն ստամոքսնին ծանրացած անուշ քուն մը եկաւ երեքին ալ աչքերուն։ Գէորգ մրափեց ու չէր գիտեր թէ քանի վայրկեան անցեր էր՝ երբ յանկարծ արթնցաւ։

Թաղը լուռ ու մութ էր։ Ամէն մարդ տուն քաշուած էր, քովինները կը քնանալին ու ներսէն նարտի ձայն չէր գար։ Գէորգ երկնցաւ նայելու համար թէ Արաքսին ու Զգօն էֆէնտին նե՞րսն էին, ու ի՞նչ կ'ընէին հոն։

Խաղի սեղանը պարտպ էր, ոչ ոք կար շուրջը։ Գէորգ գլուխը աւելի երկարեց ու տեսաւ որ անկիւնն

էին։ Զգօն էֆէնտին թեւը դարձուցեր էր Արաքսիին մէջքին շուրջը, ձեռքովիս ալ անոր այտերը կը շոյէր։ Արաքսի թոյլ կուտար։

Նշմարելով զինքը անոնք խոկոյն բաժնուեցան իրարմէ։

Գէորգ գիտէր թէ Արաքսին բաց էր, բայց մինչեւ այդ վայրկեանը մտքէն չէր անցըներ թէ իր կինը համարձակութիւնը այդ աստիճանին կը հասցնէր, ու չէր կասկածեր որ Զգօն էֆէնտին գէշ գիտումներ կը մնուցանէր իր կնոջը մասին։

Գէորգ ա՛լ չկրցաւ նստիլ։ Գրգռուած էր։

Երբ երուանդ ու աղջիկները պտոյտէն գարձան ու տուն մտան, չհամբերեց ալեւս։

— Ինձի նայեցէք, պուաց, ասկէ ետքը ալ քովիններուն հետ չպիտի խօսիք, չպիտի տեսնուիք, կը լուէք։

Առաջին անդամն էր որ Գէորգ այդ աստիճան կը զայրանար։

Զոքանջը գող ելաւ, շուրբեցաւ, ու ըսաւ։

— Քա ի՞նչ կայ, զաւակս, մի նեղանար, կեցիր նայինք, ի՞նչ է եղածը։

Ու շարունակելով գողաւ, աթոռ մը գտաւ ու նստաւ։

— Զէ՛, չպիտի տեսնուիք, չէ՛մ ուզեր, ես ասափ կ'ըսեմ։

— Հասկցուր նայինք, ինչո՞ւ համար է, մենք ալ զիտնանք, զաւակս, աղերսեց զոքանջը։

Ու շարունակեց։

— Սիրտգ մի հատցներ, եյէր Արաքսիին համար ես, միւսի Զգօնին հետ քավլու խաղաց, եյէր ատոր համար ես նէ, միտքդ անոնեղուանքը մի տանիր, ա-

նուշիկ զաւակս, չնորհքով, պատուաւոր մարդ է
միւսի Զգօնը. Արաքսին անոր ծեռքը մեծցաւ, հայրը
կը սեպուի կոր, զաւակին պէս կը սիրէ: Ալիսը նու-
րէն անանկ:

— Զեմ գիտեր, ես ա՛ս ու ա՛ն չեմ զիտեր:
Աւ սկսաւ աւելի ուժով պօռալ:

— Մի պօռար, ոտքդ պագնեմ, փողոցէն ձայ-
ներնիս կ'իմացուի կոր, կը լսես, տիկին երանուհին
հիւանդ է, կ'ելէ բան մը կ'ըլլայ, վերստին աղաչեց
զոքանջը:

— Թո՞ղ իմացուի, թո՞ղ լսեն, գոչեց Գէորգ:

Արաքսի որ մինչեւ այդ վայրկեանը կը լուէր ու
զիտէր թէ Գէորգին զայրոյթը իրեն համար էր՝ մի-
ջամտեց՝ ինքն ալ ձայնը բարձրացնելով:

— Ի՞նչ կ'ըլլաս կոր պէ, որո՞ւ ես, ի՞ս պիտի
վախցնես, աղէկ կ'ընեմ կոր, պիտի խօսիմ, պիտի
երթամ, պիտի խաղամ, դուն ինծի չես կրնար խառ-
նուիլ:

— Զեմ խառնուիր, հա՞ , շարժեց զլուխը Գէորգ:

— Այո՞ , չե՞ս խառնուիր, կրկնեց Արաքսի, դուն
կաս տէլի ես ուրիշին հետ չպիտի խօսիմ, ելլենիթ
պիտի չըլլա՞մ, ես քու զեղիդ կնիկներէն չեմ որ
քենէ վախնամ: Դուն ինծի լալլղ էիր որ քեզի առի,
մազիս մէկ թելին ալ լալլղ չես դուն, դուրսեցի:

— Ծո կը հստէիր տունը մնալով, ոտքս կը պազ-
նէիք, ի՞ս քեզի իի դուն ինծի լալլղ էիր: Փարա ու-
զելու համար անանկ չես ըսեր ամա, գոչեց Գէորգ:

— Տէ հայտի, արհամարհանքով պատասխանեց
Արաքսի, ի՞նչ է, տուա՞ծդդ ինչ է, ըրա՞ծդդ ինչ է,
օգափոխութեա՞ն մը տարիր, հինդ հարիւր ոսկինոց
մանթօ՞ մը առիր, ի՞նչ ըրիր: Միւսի Զգօնը յոգնեցաւ

տէ, թեւը սանկօ ուսիս վրայ դրաւ, ի՞նչ եղաւ, կե-
րա՞ւ իս, հիօսիւկ, խըլլզ, խըլսանն:

Կոիւը սաստիցաւ: Գէորգ հայհոյեց ու խոյա-
ցաւ ծեծելու Արաքսին, բայց զոքանջն ու Ալիսը
չթողուցին: Ալիսն ալ միացաւ քրոջը:

Արաքսի տեղի բնաւ չտալով կը կրկնէր թէ ինք-
զիտէր արդէն որ գաւառացիները նախանձու կ'ըլլա-
յին, և թէ եթէ չէր կրնար պահել թող չամուսնա-
նար, ինչո՞ւ համար առաւ զինքը:

Զոքանջը ի զուր կը պազատէր որ լուեն:

Վերջապէս կրցաւ խաղաղեցնել: Լացաւ, աղա-
չեց, հաշոեցուց Արաքսին ու Գէորգը, ու համոզելով
վրկեց որ երթան ու պառկին, մոռնան երկուստեք
փոխանակուած խօսքերը:

— Ասանկ բաներ կ'ըլլամն, հոգ չէ, առնելու
անցնելու չէ, ամէն տունի մէջ ալ խօսք խորաթա-
կ'ըլլայ, զարաւ չունի, յորդորեց:

Այս միջազգէպլ Գէորգին մտքէն չելաւ սակայն:
Հիմա կ'ըմբռնէր թէ օրիորդ Լուսարփի ինչո՞ւ կը
նեղուէր Արաքսի ներկայութենէն, և թէ Խաչիկ
ինչո՞ւ կ'ատէր միւսի Զգօնը ու անոր համար խօսք
ալ ըրաւ քրոջը հետ չաստ ու անուս ըլլալով հան-
զերձ, Խաչիկ կանուխէն հանկցած էր իր զրացիին
կնորս մը, սրիկայ մը ըլլալը:

ԺԴ.

Աշունը սկսաւ :

Հիմա այլեւս գիշերները գուռներուն առաջքը չէին ելլեր ու նստիր, կամ թէրքողին Տէփողին վրայ երթալ ու հանդիպակաց Պոլսոյ ու Բերայի գիշերային տեսարանը գիտել :

Ցերեկները թէեւ ամառուան պէս տաք էին նորէն, բայց գիշերները զով կ'ըլլային : Երբեմն ալ հով կը փէէր, փողոցներուն հողերը, փոշիները դուրս եւ լողներուն երեսներուն զարնելով :

Կանուխէն ամէն ոք ներս կը քաշուէր :

Խաչիկ նորէն տուն չէր դառնար իրիկունները: Թուզերուն եղանակն էր: Օզին հիմա աւելի լաւ կը պաղէր հորին ջուրին մէջ, ու դուլին ջուրսվը զովացած զընալը եափենագով, փարլիճան սօլմասիով, սօմարէս սալաքասիով հեռաւոր այգիին մէջ աւելի աղուոր ֆէյֆ կ'ըլլար գիշերները: Կ'ըսէին նաևս որ Խաչիկ գործ գտեր էր իր արհեստակիցներուն հետ, մէկ երկու ամսուան համար: Այդ կողմերը հարուստ փաշա մը նեօժ մը շնիւ կուտար, մեծատարած այգիի մը մէջ: Շէնքին ու պօսքան զուեստին երկաթէ մասերը վրանին առած էին:

Երկու ամիս անցեր էր կոխէն ի վեր ու Զգօն էֆէնտիին հիւանդներու վիճակը աւելի վատացեր էր: Որիորդ Լուսարփի ամբողջ օրը կը փակուէր ննջասենեակին մէջ: Առառւն արշալոյսին դուռը մեղմօրէն կը բանար ու եկեղեցի կ'երթար, իրիկունները նոյնպէս, մնացեալ ատենը վերէն բնաւ վար չէր իջնար: Կ'ը-

աէին թէ բարձրաձայն կը խօսէր ինքնիրենը սենեաւ կին մէջ:

Տիկին Երանուհիին հիւանդութիւնը նոյնպէս առաջացեր էր: Բժիշկները վիրարուժական գործողութեան մը մասին կը պնդէին, բայց հիւանդը կը մերժէր, նախընտրելով տառապիլը:

Հակառակ այս բոլորին, նորէն ամէն գիշեր երկու ընտանիքները կը հաւաքուէին Զգօն էֆէնտիենց: Արաքսի հիմա մազերը կարձ կտրեր էր, ու այս վերջերը ըրջազգեստ մը կարել տուեր էր որ ծունկերէն վեր կը մնար: Դէսրգին ալ որքան որ սիրտը շտկուած չէր, արտաքնապէս այնպէս կը ցուցնէր թէ մոռցած էր միջադէպը, ու կը խօսէր, կը պատասխանէր:

Զգօն էֆէնտի որ յայտնի չէր թէ իմացած էր կոխը, ամէն գիշեր նշանտուքի խօսքը կը բանար, յաճախ Ալիսին ու Երուանդին ներկայութեանը, ու կ'առաջարկէր երկուստեք աճապարել: Իսկ Արաքսի զուարթ ինչպէս ամէն տտեն, Գէսրգի անունը տօնելու մասին կը խօսէր: Վարագայ Խաչը կը մօտենար, Գէսրգին անունն էր:

Զգօն էֆէնտի կը յարէր.

— Միւսօք Գէսրգ, մատամդ քեզ պիտի քրտնցնէ, գիտցած ըլլաս, հիմակուընէ միտքդ ըլլայ:

Գէսրգ որ ինքն ալ տեղի տուած ու հաւանած էր իր անունը տօնուելուն, կը պատասխանէր անոնց ողեւորութեամբ.

— Քրանելու ինչ կայ որ, Զգօն էֆէնտի:

— Ինչո՞ւ պիտի քրտնի, միւսի Զգօն, կը կըրկնէր Արաքսի, հի՞շ մարդ մը անուն չէ ըրած:

— Հայտե նայինք անանկ է նէ:

— Շատուոր պիտի ըլլա՞ք, տիկին Արաքսի, կը հարցնէր հիւանդու տիկին երանուհին, ինքն ալ հետաքրքրուելով։

— Ե հեմեն հեմեն լիսուն հոգի մը կ'ըլլանք, տիկին երանուհի, կը պատասխանէր Արաքսի։ Միրածեանները պիտի ըլլան անպատճառ, հինգ հոգի մը անոնք են. միւսի Ալիքսաննէնք պիտի զան, միւսի Ալիքսանք, տիկին Վերոնը, տղան, երեք հոգի մըն ալ անոնք են. միւսի Գարբիէլը, տիկին Ներվիկը կան, իրանիներնին ալ անպատճառ հետերնին կը բերեն. Ազրիպաս աղայինք կան. Ֆուլիկ հանըմն ու աղջիկը կ'ըսեն կոր թէ պիտի զանք. աղջիկը նշանածն ալ կը բերէ. տիկին Մատին ու ամուսինը. Գէորգին Ղաղար աղան ու Նունիկ հօրաքոյրը պիտի ըլլան հարկաւ, մամայիս հետ հաշիւ ըրինք, լիսուն հոգին կ'անցնի կոր։ Հա՛... տիկին Զապէլին պիտի ըսենք որ գան։

— Թողիկ, Միրանը կ'ըսէ կոր որ ընկերուհիս ալ պիտի բերեմ հետս, հրեայ աղջիկը, ուր է մէկտեղ Բերա գաշնակի զասի կ'երթան կոր, կ'ընդմիջէր Ալիս։

— Թող բերէ, ինչ ընենք, մի բերեր ըսենք, կը պատասխանէր Արաքսի։

— Հրեայ, կը հետաքրքրուէր Զգօն էֆէնտի։

— Այս, մեր Միրանին ընկերուհին է, միւսի Զգօն, հաս վարը եալին կուգան ամառները, հարուստ են, համարձակ աղջիկ մըն է, Տերէին զելրին եալի հոտող եահուտիներուն չի նմանիր, կը պատասխանէր Արաքսի, Էրիկ մարդիկներուն խելքը գլխէն առնադ տեսակէն է։

Ու հաստատական պատասխան տալէ յետոյ որի-

կին երանուհին՝ թէ այս, պիտի լուսցունէին, կը մոտահոգուէր թէ ինչ տեսակ կերակուրներ, իբրամներ հանել պէտք էր, և թէ առաւօտեան գէմ հիւրերը մեկնելէ առաջ թէյասեղան մը տալ պատշաճ էր թէ ոչ։

Զգօն էֆէնտին, տիկին երանուհին Գէորգ կը յայտնէին թէ անհրաժեշտ չէր, կարելի էր զանց ընել, իսկ Արաքսին, մայրը, քոյրը կը պնդէին թէ ամօթ կ'ըլլար առանց նախաճաշի հրաւիրեալները զրկել։

Իրիկուն մը Գէորգ որ սովորաբար ուշ կուզար բավաթեարներուն սպասելուն համար, շատ կանուխ եկաւ փուռէն։ Այդ օրը կանուխ վերջացուցած էր սկզբին գործերը։

Երկու տուներուն դուռները բաց էին։ Զոքանջը որ խոհանոցին մէջ սոխ կը մանրէր՝ պատմեց իրին տիկին երանուհին հիւանդութեան մասին։ Այդ առառու շատ գէցցեր էր, օդիկ օդիկ կ'ըլլար խիթերէն, բժիշկը յայս չէր տար, ու միւսի Զգօնը Պոլիս չէր իջեր։ Խոկ ինք երկրորդ անգամը ըլլալով աղջիկները՝ Ալիսն ու Աննիկը զրկեր էր որ գեղ բերէին։

Ա. վերջացուց։

— Օրիորդ Լուսարփին ալ ժամէն չեկաւ, ինչ եղաւ չգիտեմ։ Կ'ուզես նէ գնա, միւսի Գէորգ, վերն են, բարացայով սենեակն են միւսի Զգօնինց, Արաքսին ալ հօն է։

Գէորգ պայուսակը վար գնելով քովի տունը մոռաւ։ Առաջին յարկը հիւանդին սենեակին առաջքէն անցաւ։ Դուռը կիսովին բաց էր, վարագոյրները իշեցուցեր էին, մութ էր, ու ներսէն ձայն չէր գար։ Զհանդիպեցաւ ու վեր ելաւ։

Թարացայով սենեակին զուռը բաց էր ու մարդ

Հկար ներսը : Շշուկներ հասան իր ականջին գէմի Օր .
Լուսարփիի ննջասենեակէն , Գէորգ այն կողմը ուղ-
ղուեցաւ ու բացաւ գուռը , ու յանկարծ գէմ դիմաց
գտաւ ինքզինքը :

Իր կինն ու Զգօն էֆէնտին հոն էին , մտագալ
աղջկան սենեակին մէջ , ուր կարասի ըլլալով մահ-
ճակալ մը , սեղանի մը վրայ աղօթագիրք մը ու
խնկաման մը միայն կային : Անոնք իսկոյն իրենց
զգեստները շտկեցին ու բաժնուեցան իրարմէ :

— Զե՞ս ամչնար գուն , պուաց Գէորգ կնոջը :

Արաքսի փոխանակ լուելու , վճռական կեցուածք
մը առաւ ու պատասխանեց շեշտակի .

— Ինչո՞ւ . ինչո՞ւ պիտի ամչնամ եղեր , ի՞նչ կայ
որ պիտի ամչնամ :

Գէորգ գեփ գեղին կարեցաւ : Խօսքերը կը խառ-
նուէին բերնին մէջ , բառերը չէր կրնար արտասա-
նել , ու ամբողջ էութիւնովը կը գողար : Լրբութեան
այս աստիճանին անկարելի էր այլեւս հանդուրժել :
Միակ բան մը կը մնար իրեն ընելիք , միակ մտա-
ծում մը փայլատակեց իր գանկին մէջ : Սատկեցնել ,
փոել երկուքն ալ գետինը , բայց զգաց որ անկարող
էր ինք այդ բանին :

Երկու անգամ թքաւ երկուքին ալ ուղղութեանը :
Զգօն էֆէնտիին որ այդ տարիքին մէջ կը չնար գեռ ,
և Արաքսիին որ կը խարէր զինքը ո՞վ գիտէ քանի
ատենէ ի վեր : Ու հայհոյելով և յայտարարելով թէ
ինք կին չունէր այլեւս , այդ տանը մէջ գործ չու-
նէր , վար իջաւ ու փողոց նետուեցաւ :

— Զաւակս , անուշիկ զաւակս , միւսի Գէորգ ,
Աստուծու սիրուն ըլլայ , ըսէ , ի՞նչ եղաւ , պաղատե-

յաւ զոքանջը Գէորգին առաջքը ելելով ու ձեռքերը
գողղղալով :

— Առևս . . . սաստեց Գէորգ հրելով ու ձգելով
տարիքոտ պառաւը գետին , ինձի մի հարցներ , վեր
ելիր ու աղջկանդ խայտառակութիւնը տես , Օր . Լու-
սարփիին սենեակը . ես կնիկ չունիմ ա'լ :

Ու փողոցին մէջ անպատմելի հայհոյութիւններ
տեղացուց :

Պատուհանները վերցուցած զրացիները մտիկ կ'ը-
նէին զիրենք :

Գէորգ շիտակ փուռ գարձաւ :

ԺԵ.

Հետեւեալ առտու տիկին Երանուհին հիւանդանոց
փոխագրեր էին բժիշկներուն խորհուրդովը:

Քրոջը գայթակղութիւնը իմացած ըլլալով Խաչիկ
այդ օրը տուն եկեր, Զգօն էֆէնտիին հանդիպելով
փողոցին մէջ անոր վրայ յարձակեր, մեծ գժուարու-
թեամբ ազատեր էին ձեռքերէն: Յետոյ ալ տուն
մտեր, ոսկորները կոտրելու աստիճան ծեծեր եր իր
քոյլը:

Ու այս իրարու յաջորդող գէպքերը, Արաքսիին
մարդ սիրելը, Գէորգին վրայ երթալ ու տեսնելը,
Զգօն էֆէնտիին ծեծութիւն, հւեանդին մահամերձ վի-
ճակը երկու դրացի թաղերուն մէջ ամէնուն բե-
րանն էր:

— Լսեցի՞ր եղածները, Ովսաննացին ազջիկը,
Ֆուրունիին կնիկը, Արաքսին, կ'ըսէին իրարու:

— Քա սուս եղիք, ոսքդ պազնեմ:

— Օրիորդ Լուսարփիին ալ սենեակին մէջ, կ'ը-
սնի կոր:

— Օրիորդ Լուսարփին չգիտէ՞ կ'ըսիս:

— Հոն չէ եղեր, ժամէն եկած չէ եղեր, ամա-
կ'երեւայ կոր ֆի բաներ մը հասկցեր է որ կենալ չու-
զեր եղեր եղբօրը քով:

— Զավալլը:

— Խաչիկն ալ փողոցին մէջ հանդիպեր է միւսի
Զգօնին, վրան վաղեր, ոտքերուն տակը առեր, ձե-
ծեր է, կինդ վեց հոգի ձեռքէն չեն կրցեր ազատել,
ետքէն ալ քոյլը գացեր ծեծեր է:

— Ազէկ է ըրեր, շատ աղէկ է ըրեր, աֆերիմ
մաշիկ:

— Աւժով Տէլիխանլը է, անանկ հինգ վեց հոգիին
մարդ չըսեր, գլոխը գառնալու որ ըլլայ:

Աւ գուռներուն առաջքը, պատուհանէ պատու-
հան փոխանակուող այս խօսքերէն յետոյ շարունա-
կելով իրենց կարծիքները, երկու թաղերուն կիները
բոլորն ալ միահամուռ իրաւունք կուտային Գէորգին,
կը հաստատէին աղէկութիւնը, ու «վար անցնի, չե-
զած ըլլար» լսելով Արաքսին կ'այլանէին: Շատեր
մայրը՝ Ովսաննան մեղաղըելով հանգերձ կը կարեկ-
ցէին ալ: Միթէ կ'ուզէ՞ր ան, ձեռքէն ինչ կուգար որ
ազջիկը գէշ ելաւ, մարդ կը սիրէ: Աստուծոյ համար
ըսելով ինքը՝ Ավսաննան անարար էր, իր պատիւը
պահող, ինչ ըրաւ, չըրաւ, աղջիկները մեծուց, կը
յայտարարէին: Կային որ Աննիկն ալ կը մեղքնային:
Զափահաս ազջիկ էր եղած, խելքը ամէն բանի կը
հասնէր, մայրը իրկու-առաս էր, հօրաքոյըը իր հա-
յին, զավալլը բան մը, հայրը գէշ ձամբաներու մէջ,
ինչի՞ր չէր ըլլար արդեօք խեղճ ազջիկը:

Ալեւս մարդ չէր երթար գար. երկու տուները:
երկուքին ալ պատուհանները, գուռները փակ էին
օրուան ամբողջ տեւողութեանը:

Միայն գլուխնուն վրայ բավլայով ձուկ ծախող
աղաքը գիշերները փողոցէն անցնելու ատեն կը կայ-
նէին ու գէպի գեր՝ պատուհաններուն նայելով գոե-
նիկ ակնարկութիւններ կ'ընէին, մութին մէջ կը կահ-
ցէին, իրարու իրենց յատուկ եղանակովն ու շեշտովը:

— Ծօ... Ֆուան... Ֆուրունինը գարըսը:

— Կենեկերին եարլսը...:

— Եկայ Աղան...:
— Տիկին...
— Տիկին... պիզէ տէ պամ, մեզի ալ անըմիւնիր, մենք ալ եապաննի չենք, ուրա կ'ընենք քեզի:

Ու պատանիները՝ որոնք իրիկունները իրենց խաղատեղիներէն դարձին նոյնպէս պատուհաններուն նայելով իրարու ականջին կը փսփսային, ոմանք ալ կը ոռուիին:

Կինը ձգելէն ի զեր Գէորդ շարունակ կը քննաւ դատէր ինքզինքը: Իր դատողութեամբը անորակելի տիմար մըն էր ինք որ չէր կրցած տեսնել իր շուրջի անցուդարձերը, ու թողած էր որ Արաքսին խարէր զինքը: Առաջին գէպքերէն յետոյ մանաւանդ պէտք չէր հսկեր կնոջը: Ինչ որ կը քաշէր իր խելօքութենէն, մեղմութենէն էր: Որքա՛ն իրաւունք ունէին այն այրերը որոնք բիրտ էին իրենց կիներուն հանդէպ: Նրէն աղէկ որ զաւակ ալ չէր ունեցեր, կը խորհէր:

Իոկ պառաւ հօրաքոյլը չէր կրնար զսպել ինքզինքը, ու հայհոյութիւն, անէծք անդադար կը տեղացնէր: Զէր խնայեր ոչ իսկ իրեն՝ որ Գէորգին գըժախտութեանը պատճառ եղած էր:

ՃԶ.

Անցաւ շաբաթ մը:

Առաջու մը Գէորգ հացերը քապլամեարներուն տաւով զրկելէ ետքը տէզիեանը մաքրեց ու նստելով թերթը ձեռք առաւ: Տիկին երանուհին մեռեր էր, մահազգ մը յուղարկաւորութիւնը կը ծանուցանէր: Ուրիշ սիւնակի մը մէջ ալ ամուսինը՝ Զգօն էֆէնտին, իր կնոջ լիշտատակին յիսուն ու քսանըհինգական ոսկի կը նուիրէր զանազան բարեգործական հաստատութիւններու:

Գէորգ կարգաց ու զլուխը շարժեց:

Քանի մը օր ետքը առաջու մը դարձեալ Գէորգ նստեր էր իր գզրոցին մօտ երբ լուր տուրին թէ ձերուկ մը ու կին մը բակը եկեր էին, ու զինքը տեսնել կ'ուզէին:

Ո՞վ պիտի ըլլային արդեօք: Գէորգ գնաց:

Զոքանջին բարեկամները՝ միւսի Յարութիւնն ու եր կինն էին: Բարեւեցին:

— Տիկին Ովսաննային կողմէն կուգանք կոր, ըսին անոնք, ցած ձայնով, հիւանդ է, ինքը չկրցաւ գալ, մեզի զրկեց, միւսի Գէորգ:

Ու խօսքը բացին: Խնդրեցին որ նորէն տուն երթար: Քովինները՝ Զգօն էֆէնտիենց ակնարկելով՝ դիմաց պիտի անցնին նորէն, աւելցուցին:

Գէորգ գայրկենապէս ընդհատեց խօսակցութիւնը: Յայտնեց թէ այդ բանին համար անգամ մըն ալ չէր ուզեր որ գային, ու անմիջապէս բաժնուեցաւ, երկու ծերերը ոտքի վրայ թողելով հօն:

Յետմիջօրէ մըն ալ Գէորգ տեսաւ թէ զոքանջն
ու տաներէց քահանան փողոցին անկիւնէն թեքուե-
ցան ու փուռին կողմը կուգային:

— Եկողները իս պիտի հարցնեն, ըստ Գէորգ
գործաւորներուն, ըսէք թէ հոսկէ ելաւ, հոս չկայ:

Ու շուտով վեր գնաց: Երես-ելեսի հանդիպում
մը չուղեց ունենալ:

Իրօք ալ փուռը եկան, ու քահանան Տէղեահին
առաջքէն հարցուց թէ հո՞ն էր պարոն Գէորգը:

Գործաւորները պատասխանեցին թէ փուռէն ե-
լած էր:

— Պիտի խօսէինք, զաւակներս, բան մը պիտի
ըսէինք իրեն, տեսնել կ'ուղէինք կոր քիչ մը, աւել-
ցուց զոքանջը:

Գէորգ որ խմորատունէն մտիկ կ'ընէր՝ պատու-
հանէն զիտեց: Ետ կը գառնային: Զոքանջը՝ գլուխը
սեւ քողով՝ երերալով, զժուարաւ կը քալէր, յայտնի
էր որ յօդացաւերէն կը տառապէր, հիւանդ էր: Սըր-
տարեկ երեւոյթ մը ունէր:

Այդ իրիկունը Գէորգ փուռին փեղերը զոցելու
համար երբ գուրս ելաւ՝ յանկարծ Խաչիկը գտաւ
զրան մօտ, մութին մէջ կայնած: Զկրցաւ խոյս տալ:
Ան բարեւեց զինքը ու ըստ հայերէն.

— Քիչ մը նսախնք, հոս, նա՛ հոս աղէկ է, մարդ
չկայ:

Գէորգ որ Խաչիկն վերջին արարքէն յետոյ մա-
նաւանդ կը համակրէր անոր՝ չկըցաւ մերժել: Անկիւ-
նին միւս կողմը, պատին ներքեւ, հացի կողովսերուն
մօտը կծկուեցան երկուքը իրարու քով: Մութ ըլլա-
լով մարդ չէր անցներ: Խաչիկ որ ինչպէս միւտ բաճ-
կոնը չէր հագեր՝ ծալլեց ու հաստ ծունկերուն վրայ

առաւ, արկլիկի մը չափ խոշոր ծխատուփը հանեց
ու Գէորգին հրամցուց, ու թուրքերէնի դարձնելով
խօսակցութիւնը յարեց.

— Ճիկառա եաբ, հայտ հանըմ, սար պիր բանի,
նե՞ օլանազ ֆի:

Գէորգ համակերպեցաւ, սկսան ծխել:

— Սինի եվէ կեօրիւրմէյի կելիսիմ, ըստ ան, հայտի,
իւսրիւնի կեյին տէ, այաղա գալ կիտելիմ:

Գէորգ չպատասխանեց, ու Խաչիկ շարունակեց.

— Սինիմ եվտ պալունմատրդըմա րասր կելիսի, նե՞
տերին:

Զգօնին կ'ակնարկէր: Թող որ ինք գասը տուած
էր անոր, բայց ի՞նչ օգուտ որ միջամտած էին, ձեռ-
քէն ազատած էին:

— Միլլէբ հիբ այաղա գալգըր, պրամատըլար, կե-
պերտենէկ իսիմ, կեօգիւմէ ալմբերմ:

Միլլէբ գրացիներուն համար կ'ըսէր:

Տամնըհինգ տարի կ'երթար կը պառկէր բանտը,
միայն թողէին որ ընելիքը ընէր:

— Խաթըրլը յօրսըն, իլք կիւնի օնըն նե րեզի օլ-
տուղունը սիզէ աննարըմ:

Յետոյ Արաքսին վրայ խօսեցաւ:

— Էսեբսիզին են պեօյիւկի պիզիմ եսիւսի զան-
տիլի, շլիկ տիր: Պու գըզ ժիմէ չկէտի, պիլմէմ ֆի: Սին-
սիլէմիզտէն նամուսարզ շրմամբը ժիմտիյէ զատար:

Ուրախ պիտի ըլլար եթէ Գէորգ այդ օրը սպան-
նած ըլլար իր քոյըը:

— Հեմի վալլահի, նեմի պիլլահի, միւսի Գէորգ,
զոչեց, ունիսան ուրայա արմալըմ: Էլ ալէմ
իշինտ ենփազէ երբի պիզի: Քիմսենին եխզինէ պահ-
մազ օլուր:

Աւ նորէն խնդրեց որ անսար իրէն ու միտսին
տուն երթային։ Այլեւս թող մէթալիք մը չծախոէր,
թող անօթի մասին որ հասկնային։

— Սենին կիպի ելմաս բարչար ատամըն գատի-
րինի պիլմետիլերէ։

Ու վերջացուց.

— Անամը անջրմ, վալլանի, միւսի Գեռզ, եխ-
րիս զավալլը գարըլը, տախմա աղլրյօր, խասրա տր,
օպիրլէր նե օլուրաս օլուն։

Գէորգ չուզեց որ սիրտը կոտրէ ու գժուարաւ
կրցաւ ճամբու գնել Խաչիկը, քանի մը օր թող անցնի,
վերջէն կը խորհնաք, ըսելով։ Ինչ ձեւով որ կրնար
մերժել ուրիշ մը, նոյնը չկրցաւ ընել Խաչիկին։

Արաքսիին հետ նորէն կենակցի՞ւ, մտածեց անոր
մեկնումէն յետոյ։ Ենթադրել որ թուլնար, տեղի
տար, բայց աւ ինչպէս պիտի կրնար անցնիլ ժանօթ-
ներուն առաջքէն, փողացներէն։ Խզուելով գոնէ ան-
պատուութիւնը, ամօթը ընդունած չէր ըլլար։ Թող
վշտանար Խաչիկը, ուրիշ կերպ կարելի չէր ընել։

ԺԷ.

Հիմա նորէն ամուրի օրերու կեանքը կ'ապրէր
Գէորգ, Կարծես ամուսնացած, տնուոր եղած չըլլար։
Երբեք։

Ամէն իրիկուն գուռները, փեղկերը գոցուելէն
յետոյ ալիւրոտ շապիկով, մերկ բազուկներով ծեր
խամուրեարը կը բանար խմորատան պատուհանը որ
տեղիեաիին վրայ կը նայէր, ու հոնկէ գնդուած խմոր-
ներուն առօրեայ իր հաշիւը կուտար Գէորգին։

Ան կ'արտասանէր՝ համբելով ծեռքի երկայն տախ-
տակին վրայ կաւիճով քաշած զանազան գիծերը,
ուզդահայեաց, հորիզոնական, եռանկիւն, որտնք,
թուանչան չգիտնալուն պատճառով, իր հարիւրաւոր-
ները, տասնաւորները, միաւորներն էին։

— Հարիւր, երկու հարիւր, երեք հարիւր, տասը,
քսան=երեք հարիւր քսան... հարիւր, երկու հա-
րիւր, ցիսուն, վաթսուն, իննսուն, վեց, եօթը, ու-
թը=երկու հարիւր իննսունը ութը... Մէկ, երկու,
երեք=երեք հարիւր հինգ... երեք հարիւր տասներ-
կու... երկու հարիւր իննսունը հինգ... երկու հա-
րիւր ութսունը ութը... երեք հարիւր վեց...

Ասոնք գնդուած խմորներուն թիւերն էին։ Ատքի
վրայ՝ ձեղունէն կախ լամպային լոյսին առջեւ, Գէորգ
կ'արծանագրէր զանոնք իր տեսրակին մէջ։ Յետոյ կը
սկսէին գումարել, Գէորգ մտովի, իսկ խամուրեարը
բարձրածայն ու իր գիտցած ձեւովը, նախ ուզդահայ-
եաց երկայն գիծերէն՝ հարիւրաւորներէն սկսելով։

— Հարիւր, երկու հարիւր, երեք հարիւր...
Հազար, հազար հարիւր, հազար երկու հարիւր, հա-
զար ինը հարիւր... Յիսուն, յիսուն ալ հարիւր, յի-
սուն ալ հարիւր յիսուն, երկու հազար յիսուն...
Տասը, տասն ալ քսան, տասն ալ երեսուն... Մէկ,
երկու, երեք, չորս, երկու հազար հարիւր քսանը-
չորս:

Ճիշդ էր:

Յետոյ Պոլսոյ հայ փուռերու աւանդական մաղ-
թանքը կը փոխադարձէին իրարու:

— Աստուած բարի պազար տայ:

— Աստուած կարողութիւն տայ:

Աւ ծեր խամուրեարը կը գոցէր պատուհանը:

Նոյնմբերի երկայն գիշերներէն ըլլալով կանուխ-
չէր պասկուեր: Խմորատան մէջ, ուր սաստիկ տաք
էր ներքեւը, փուռը մշտապէս վառելուն, գործաւոր-
ները կ'աշխատէին, Գէորգ անոնց քով կ'ելլէր: Երկու
հոգի իրենց մէջքերէն վեր մ'երկ, տաշտին առաջքը
կայնած զանակներով խմոր կը կտրէին, կը կշռէին,
ու սեղանին վրայ կը նետէին: Ուրիշներ կը գնդէին
զանոնք ու բընախօրներուն մէջ կը շարէին: Չորս
գործաւորներ, նոյնպէս կիսամերկ, երկրորդ տաշտի
մը մէջ թթխմորը կը լուծէին ջուրով, նոր խմոր
պատրաստելու համար: Ու աշխատելով հանդերձ կը
խօսէին: Գէորգ ինքն ալ կը մասնակցէր:

Ուրիշ նիւթ չունէին անոնք: Երկիրին վրայ,
անցեալին վրայ կը խօսէին: Պոլիսը, ընթացիկ կեան-
քը չէր չահազրդուեր զիրենք, ներկան գոյութիւն
չունէր կարծես իրենց համար: Ամէն զիշեր հին մար-
դիկը, հին օրերը կը կենդանացնէին, հէքեաթներու

պէտ՝ պատմելով այդ բոլորը, որոնք իրօք հէքեաթներ-
եղած էին: Մէկը կը վերջացնէր, միւսը կը սկսէր:
Պատրանքը իրենց իրականութիւնն էր:

Երբեմն կ'երգէին ալ: Երկայն տաշտերու վրայ
հակած, քով քովի, մէկ կարգի վրայ, ինչպէս առե-
նօք կ'ընէին իրենց գիւղերուն մէջ, արտ հնձելու
օրերուն, անոնք թէ կը թրէին խմորը և թէ մելա-
մաղձոտ երգեր կ'երգէին: Գէորգն ալ Ակնայ երգը
կ'երգէր: Բարակ, դպչող ձայն ունէր, ու կարաւան-
ներու եղանակով կը կանչէր: Եփրատի աւազուտ
ափերով, կապարագոյն լեռներու ստորոտով
յամրօրէն ընթացող կարաւաններուն կանչած եղանա-
կով:

Շատ վերջը Գէորգ ոտքի կ'ելլէր: Շարժական
սանդուխը գնելով Տեղինանին ձեղունի անկիւնէն
վանդակի նման կախ իր սենեակը կը բարձրանար, ու
կը պառկէր պանդուխտի օրերու իր անկողինին մէջ,
մինչեւ որ քունը տանէր:

Առտուն արթննալով շիտակ բակը կ'երթար: Նախ-
նական ջրհան մը կար, փայտէ ձողով մը՝ որ գործա-
ւորներուն թաց ձեռքերէն բռնուած ըլլալուն՝ խմո-
րուտուած էր: Կը քաշէր ջուրը ու կը լուացուէր:

Փուռին առաջքը բավական երը կողովները
ձիերուն վրայ կը սպասէին: Գէորգ համբելով կուտար
անոնց հացերը, յետոյ կ'աւլէր ու կը նստէր զգոցին
մօտ իր սովորական անկիւնը:

Օձիք, փողկապ չէր կը այլեւս: Պատիկ սանը
նորէն կ'եռար ամէն օր, ցերեկուան ու գիշերուան իր
ընթրիքին համար:

Շայախ հագուստը կը հագնէր դարձեալ: Առջի-

Գէորգն էր, ամէնուն հետ լաւ վարուող. կիներուն՝ «մայրիկ, տիկին...»։ Այրերուն՝ «հրամեցէք էֆէնտի...» ըսեւով։ Միայն երբեմն երկար պահեր կը լոէր, թախծոտ կը դառնար։

Ամէնքն ալ զիտէին իր պատմութիւնը, կնիկը ձգած ըլլալը, բայց ոչ ոք ատոր խօսքը կը բանար քով։ Ակնարկութիւն անգամ կը զգուշանային ընելու։

Իրիկունները կը տեսնէր նորէն պայուսակներ, ծրաբներ ձեռքերնին թաղեցիներուն փուռին առաջքէն անցնիլը։ Շուկաներէն կը դառնային։ Ինք ալ ըրած էր միեւնոյն բանը։

ԺԵ.

Ցերեկ մը հացերու հաշիւ մը գանձելէ կը դառնար, երբ նեղ փողոցի մը մէջ յանկարծ Գոհարը եւաւ իր գէմը։ Ճահէլ, նիհարակազմ մանկամարդուհի մը կար հետը։

Շատոնց է չէր երեւնար, փուռ եկած չունէր։ Գէորգ հարցուց պաաճառը Գոհարին։

Ան պատմեց թէ դաշտերը օրավարձով աշխատելու կ'երթար գաղթական կիներու խումբի մը հետ, և թէ իրիկունները ուշ կը դառնային։ Ու աւելցուց թէ ի՞նք ինչ կ'ընէր, աղէկ էին տունով-տեղով։

Գէորգ չյայտնեց իր ընտանեկան ողբերգութիւնը ու հետաքրքրուեցաւ անձանօթուկիով։ Յայտնի էր որ գաղթական էր, որովհետեւ ճակատին ու այտերուն վրայ կանաչագոյն կտածներ կային, զոր Արաբները կը դրոշմէին իրենց մօտ ապաստանած գաղթականունիներուն։

— Քեռիս ազգիկն է, աղբար, պատասխանեց Գոհար, որբըւարի է։ Ճամբան իմ հետո էր, Համաւսի մէջ նայեցանք որ չպիտի ըլլայ, ի՞նչ ընենք, պղտիկ-պղտիկ կարգեցինք, մեր պարխանային մէջ Ուրֆացի տղայ մը կար, անոր հետ։ Բարակ, հիւանդու բան մըն էր ամուսինը։ Երկու տարի մը ապրեցաւ, ինկաւ, մեռաւ։ Համայի մէջ էինք ան ատենը, մենէ զատ ուրիշ պարխանայի մը մէջ էին ասոնք։ Ասիկա մաց անտէր։ Մեր քաղաքը դարձաւ հետո ետքէն։ Կը որ կ'ընէ եկեր է։

Երկիրին հաստ կապոյտ-դեղին տարագովն էր, ուրդէ հին, ճերմակ գուլպաներ կային ոտքերը: Մնունդի պակասէն ու տառապանքէն տժգոյն էր: Շատ գեռատի էր: Գէորգ նայեցաւ գէմքին և ուզեց խօսիլ հետը: Քանի մը հարցումներ ըրաւ, հասկցաւ թէ անունը Աննա էր, բայց ան քաշուեցաւ նախ, յետոյ ընտելացաւ ու սկսաւ պատասխանէլ: Գաւառներուն ու հոն մնացողներուն վրայ խօսեցան:

Գոհար աւելցուց թէ յարմար մէկը գտնուէր ու Աննան ամուսնացնէին անոր հետ:

Գէորգ համամիտ եղաւ.

— Անանկ է, աղէկ կ'ըլլար, ըսաւ, ու իր կարգին Գոհարին հարցուց թէ առջի տո՞ւնն էր, նորէն հո՞ն կը բնակէր:

— Զէ աղբար, պատասխանեց Գոհար, եւանք հոնկէ, տունը ծախուեցաւ, մեզ ալ հանեցին մէջէն: Հիմա ժամուն խանն ենք, օսաները: Դժուար ալ էր իրա տալը, աչքդ կը գոցես կը բանաս ամսուզլուխ կուգայ, Աստուած ազգին օրերը շատ ընէ. Իրա չենք տար, կը նստինք հիմա:

Գէորգ բաժնուելով անոնցմէ, ճամբան մտքին մէջ փոփխութիւն մը ունեցաւ: Մինչեւ այդ վայրկեանը, քանի կինը ձգեր էր, չէր ուզեր ալեւս ամուսնութեան մը մասին խորհիլ: — «Նորէն կարգուիլ... ալ հեռու ինձմէ» կ'ըսէր միշտ ինքնիրէն: Բայց այս նորեկը կարծես շրջեց իր տրամադրութիւնները: Խելօքիկ, անմեղ բան մը կ'երեւէր: Ու սիրուն:

Այդ վայրկեանէն սկսած Գէորգ ամէն ատեն, ուեկները Տեղիկեանին վրայ, գիշերները երկայն ըլլալով

ու կանուխ արթննալով անկողինին մէջ, միշեց այդ օրուան հանդիպումը: Ինչ աղէկ պիտի ըլլար, կը խորհէր, մինչեւ հիմա եթէ սպասած ըլլար: Հիմա ասիկա կ'առնէր: Ու իրեն կը թուէր թէ երջանիկ պիտի ըլլային երկուքն ալ:

Օրին մէկը, ցերեկ մը, Գէորգ որոշեց այցելել Գոհարին: Կ'ուզէր նորէն տեսնել Աննան, խօսիլ հետը:

Փուռէն ոչ չատ հեռու հին, կիսափուլ ու մեծ չէնք մըն էր Ժամուն Օսաները ըսուածը, ներքեւը կարգով խանութներով, բոլորն ալ առանց գուռի ու փեղկի, լըռուած, անգործածելի: Քարերը խախտած սանդուխէ մը բարձրանալով, մութ ու երկայն նըրքանցքի մը երկու կողմին քսանի մը չափ սենեակներ կային, որոնցմէ իւրաքանչիւրին մէջ գաղթական ընտանիքներ տեղաւորուած էին: Բոլոր գաւառները գրեթէ հոտ ունէին իրենց ներկայացուցիչները, իրենց բարբառներն ու սովորութիւնները միասին բերած: Կեսարացիներն ու Պիլէճիկցիները իրենց ապուխտներն երշիկները կը կախէին պատուհաններէն, Պրուսացիները, Իզմիթցիները իրենց բարիսանները կը չորցընէին, Սերբաստացիները պղնձէ կոնքերու մէջ խմոր կը պատրաստէին, ուրիշներ, արեւելեան գաւառներէն, բուրդ կը սանտրէին կամ կը մանէին սեմերուն վրայ նոտած: Երախաններու բազմութիւններ, գլխաբաց ու բոպիկ, կը խաղային բակին գարշահոտութիւններուն մէջ: Խոնաւութիւնը կը տիրէր ամէն կողմ: Ու աղքատութիւն, աղտոտութիւն, տօնավաճառային եռուզեն, կատարեալ հակազրութիւնը պոլսական բարեկցիկ թաղերու կեանքին:

Գէորգ խայտարդէտ հագուստներով կիներու հե-

տաքրքիր նայուածքներու առաջքէն անցնելով ու
անոնց հարցնելով դտաւ իր փնտուած սենեակը: Գու-
հար յանկարծակի եկած դուռը եկաւ ու ներս հրամ-
ցուց Գէորգը, իսկ Աննան ձեռքը բերնէն տանելով
դուլպայէ ոտքերով կայնեցաւ անկիւնը:

Միակ պատուհանով նեղ սենեակ մըն էր, չատ
աղքատ կարասիով մը: Գէորգ նստաւ բազմոցին
վրայ, խնդրեց որ անոնք ալ նստին: Սուրճ եփեցին
ու բերին, խմեց, յետոյ խօսեցան: Աննա աչքերը
խոնարհեցուց ու պատասխանեց Գէորգի հարցումնե-
րուն: Փոքր գլուխ մը ունէր, ալացիկ հասակ մը:
Գէորգ նայեցաւ վրան ու միրտը տենչաց: Տարազն
ալ կը խօսէր իրեն: Գաւառը կը միշեցնէր: Անցեալը,
կորսուած իրականութիւնը: Ու զիւզի իր կինը:

Գոհարին զրամ տուաւ Աննային հագուստեղէն
գնելու համար ու մեկնեցաւ:

Ուրբաթ ցերեկին վերստին այցելեց: Աշխատանքի
գացած ըլլալով, Գոհարի երկրացիները՝ երկու հիւս-
ներն ալ հոն եկան: Յետոյ անոնց կիները, ծծկեր
երախաները իրենց զիրկերը: Նախապէս սրճարանին
մէջ շատ անգամ տեսած ըլլալով հիւսները, Գէորգ
շուտով բարեկամացաւ անոնց հետ, ու չպահեց այդ
օրը ալլեւս, պատմեց անոնց իր ամուսնական խզումը:

ԺՊ.

Աւ ամէն զիշեր Գէորգ սորվեցաւ ու փուռին
փեղկերը գոցելէ յետոյ ժամուն Օտաները կ'երթար
առաւելապէս Աննային համար:

Հիւսներէն նազարին սենեակը ամէնէն մեծը ըլ-
լալով, բոլորը հոն կը հաւաքուէին: Գոհարն ու Ան-
նան ալ հոն կուգային: Գէորգ փուռէն կրակ ալ կը
բերէր հետը, կրակարանը կը լեցնէին մինչեւ շըրթ-
ները, սենեակը բազնիք կը դառնար: Ու կը խօսէին:

Ամէնէն աւելի իրեն՝ Գէորգին վրայ կը խօսէին:
Կ'առաջարկէին որ վերամուսնութեան արտօնութիւն
ստանար ու նորէն կարգուէր: Ու տեսնելով Գէորգի
մերժումը, հիւսները կ'ըսէին.

— Վարդապետ պիտի ըլլաս, պարոն Գէորգ,
յուշտակ վարդապետ եղիր չէ նէ: Ալ առջի պէս վանք
ալ չմնաց որ վանքերը երթաս քաշուիս, երկիր ալ
չկայ որ առաջնորդ ընենք քեզ:

Իսկ հիւսներուն կիները որ Գէորգին աղբար կը
կանչէին, կ'աւելցնէին.

— Եկուր Աննան առ, աղբար, Աննան քեզի առ-
նենք երթայ: Անտէր մը անտիրութենէ կ'աղատես.
վարձք ալ է: Թու չուքովդ թող ան ալ չքաւորուի:
Գոհար ալ կը ձայնակցէր:

Գէորգ կը մերժէր գարձեալ: Ուխտած էր ինք ու
այլ եւս պիտի չամուսնանար, կը յայտնէր անոնց,
թէեւ կը զգար որ շատ ալ անկեղծ չէին իր յայտա-
րարութիւնները:

Օրին մէկը սակայն վերջապէս վճռեց ինքնիրեն:

ինչու պիտի չառնէր Աննան, քանի որ ամէն կողոք կ'առաջարկէին իրեն, ու ինքն ալ կը սիրէր զայն: Ծրծալելի չէին իր վարանումները:

Ու երբ գիշերը նորէն խօսքը բացուեցաւ, Գէորգ առուած իր հաւանութիւնը: Երկու հիւսները՝ Նազարն ու Մելքոնը, իրենց կիները, Գոհարը բոլորն ալ ու րախացան: Աննան ալ կանչեցին, անոր ալ հաղորդեցին, ու առանց անոր պատասխանին սպասելու, ընդունուած հոչակեցին նշանը: Նպարավաճառէն գինի բերել տուին, խմեցին, Մելքոնը որ նուագել գիտէր պատէն կախ իր ջութակը վար առաւ, հայրենի եղանակներ զարկաւ, պարեցին, Գէորգը, Աննան ալ բալորապարին մէջ առին, գրեթէ մինչեւ արշալոյս տեսեց ուրախութիւնները: Ու Պոլսեցինները որ կ'անցնէին ուշ ատեն իրենց տուները գառնալով, կը կայնէին ու մտիկ կ'ընէին երգերն ու բացագանչութիւնները ու կը կարծէին թէ հարսնիք ունէին գաղթականները:

Առառուան գէմ Գէորգ փուռ գարձաւ, ու այդ օրն իսկ իր ծանօթներէն երկու փաստաբանի գիմեց: որոնցմէ մէկը Դատաստանական Խորհուրդի անդամ ալ էր: Աննոնք ստանձնեցին իր դատը, ու վկաներու միաձայնութեամբը թէ իրենց պաշտպանեալը անբա սիր ու օրինակելի վարք մը ունեցած է, վերամուսնութեան իրաւունք ստացան Գէորգի համար:

Աննա հարսանեկան հագուստներ չունենալով չարթու մէջ որ մը՝ Գէորգ հիւսներու կիներուն և Նազարին հետ որոնք նոյնպէս կերպասեղէն զնել կ'ուզէին, Պոլիս անցան: Աննան ալ միասին առին: Մէջ երկու տեղեր այցելելէ յետոյ Գէորգ իր խումբավը վաճառատունէ մը ներս մտաւ: Պատանի մը որ գուալ

կայնած էր առաջնարդեց զիրենք: Ներսը ելեկարա կանութեամբ լուսաւորուած, կարգով զործասեղաններ, մինչեւ ձեզունը զարաններու մէջ կերպասեղէններու ծրաբներով լցուն, ընդարձակ, մեծ վաճառատուն մըն էր: Գէորգ ցուցատախտակը չկարգալով, չհասկցաւ թէ որու էր, բայց տեսաւ որ հայ էին պաշտօնեանները, հայերէն կը խօսէին: Աննոնք, հինգ հոգի, ամէն կողմէ փութացին ու զիմաւորեցին զիւրենք ժամաներով ու հաճոյակատարութեամբ: Անոնց մէջ գտաւ նաեւ պարսն երուանգը, որ մկրատ մը բաձկոնակին զրպանը, սիրալիր եղանակով մը ըսաւ իրին.

— Հրամեցէք; միւսի Գէորգ, կերպան պիտի առնէք, ինչ որ կ'աւգէք ունինք հոս, և ամէնէն ընտիր տեսակներէն, գիններն ալ յարմար:

Գէորգ առաջացաւ զինքը շրջապատողներուն հետ ու վաճառատան խորքին կարճահասակ Զգօն էֆէնտին յանկարծ նշմարեց որ ծիեկով կը ճեմէր և որ իրեն նայեցաւ ժամիտ մը լըթին, ու «հրամեցէք» ըսաւ, իսկ հաշուասնեեակին ներսը կին մը նշմարեց:

Արքային էր, սեւ մհատաքսէ շրջազգեստ մը հաշգած ու նստած էր աթոսի մը վրայ, մուշտակէ վերարկուն հանած ու կախած մօտը: Զայն ձգելէն ի վեր առաջին անդամն էր որ կը տեսնէր: Հասկցաւ թէ ուր եկեր էր և ուր կը գտնուէր:

Երկուքին նայուածքները իրարու հանդիպեցան, Գէորգ շուտով ետ քաշուեցաւ, ու՝

— Ախուլ տեղ եկանք, հայտի երթանք, ըսելով իրեն ընկերացողներուն, գուրս ելան անմիջապէս վաճառատան տէր Զգօն էֆէնտիին հեգնական ու պաշտօնեաններուն զարմացական ակնարկներուն տակ:

— Ո՞վ էր ան երիտասարդը որ քեզ ճանչցաւ, անունդ տուաւ, Գէորգ աղբար, հարցուց նազար փողոցին մէջ:

— Հէջ, պատասխանեց Գէորգ, կը ճանչնամ, մեր թաղէն կը ճանչնամ:

— Ան զէր, փայլուն կինը որ ներսը նստեր էր ու քեզի և Աննային երկար, երկար նայեցաւ, ան ո՞վ էր:

— Զճանչցայ, չեմ զիտեր, պատասխանեց Գէորգ չուզելով յայտնել:

— Քեզի զարնուեցաւ, չըլլայ ֆի քեզի զարնուի, մեր տղայ, չարունակեց նազար, ջաղացքի քար, երգրումի, Խնուսափ մոռ մաքիներու զմակին կը նմանի դմակը, անանկը զարվարի մը տանիս փախ գնես, գուն ալ զազես ետեւէն, ու գուեկօրէն խնդաց:

Գէորգ չախորժեցաւ այդ խօսքերէն ու լոեց:

Ուրիշ վաճառատունէ մը գնեցին կերպասները ու վերագրածան:

Պատրաստութիւնները զերջացնելով իրիկուն մը պսակը կատարուեցաւ նազարի սենեակին մէջ: Գէորգի կողմէն հօրաքոյրն ու Ղազար աղան, Աննային կողմէն ալ Գոհարն ու հիւսները իրենց կիներով ներկայ եղան: Յետոյ ամէնքը մեկնեցան:

ի.

Գէորգ չուզեց գաղթականներու մէջ մնալ անշարժար գանելով անոնց հետ բնակութիւնը: Մօտք, կայանին գրեթէ կից երկու սենեակով տուն մը կար, վարձեց զայն, նորոգել, լուալ, մաքրել տուաւ, ու Աննային հետ հոն փոխադրուեցան: Պատուհաններէն վարագոյր կախեց, անհրաժեշտ կարասիներով կահաւորեց սենեակները: Կը սիրէր կոկիկ ու մաքուր տունը, թաղի մէջ ասպած, տեսած ըլլալով:

Երկու զայդ կօշիկ, երկու նոր շրջազգեստ կարել տուաւ Աննային: Մէկը որ վարդագոյն էր չատ վայշեց անոր զէմքին ու հասակին:

Ածուխն ու վառելափայն ալ առաւ, ու գաւառէն թուրք ծանօթներու ձեռքով իւղ, պանիր, ձաւար բերել տուաւ: Ամէն զիշեր կանուխ տուն կը զառնար, ընթրիքէն յետոյ Գոհարն ու հիւսները իրենց կիներով ու երախաններով նսակելու կուգային, ու առաջուան պէս նորէն կը խօսէին անցեալի բաներէն: Հիւսները հիմա փեսայ կը կոչէին, իսկ իրենց կիները՝ քեռայր:

Գէորգ ուրախ էր:

Զմեռը անցուցին այսպէս, ու գարուն եկաւ: Գիշերները կարճ ըլլալով այլ ևս մարդ չէր զար նստելու: Գոհար նորէն պարտէզները կ'երթար աշխատելու, հիւսները նոյնակն ուշ կը զառնացին ու յոգնած կանուխ կը պառկէին: Իրենք իրենց մնալով քիչ մը կը պտտէին, կ'ընթրէին, յետոյ կ'ելլէին ու կը պառկէին:

Ինչ որ առաջին շաբաթներուն անճմարելի էր հիմա սակայն հետզհետէ սկսան յայտնուիլ: Գէորգի ուրախութիւնը տրտմութիւնան փոխուեցաւ:

Սննան անհանդուրժելի թերութիւններ ունէր :
Անփոյթ էր նախ : Թափթփած : Իրիկունները տուն կը
գտանալ ու խոհանոցը կը մանէր . սիրաք կը խառ-
նուէր . սակորի կտօրներ , կերակուրի մնացորդներ ,
հոս ու հոն , պիտակները խառն ի խուռն ու աղտոտ :
Սանդուխներուն անկիւնները սարգի սստայններ , սեն-
եակներուն մէջ կարասիններուն , ջուրի սրուակին ,
գւաւաթին վրայ փոշին նստած : Տնաբարութիւն բնաւ
չէր զիտեր : Գէորգ ինչքա՞ն կը տանջուէր :

Նոյն անփութթիւնը իր անձնին համար : Սակայն
այնքան մետաքսալին ու երկան՝ չեր յարդարեր,
գուլպացով կը պատէր տան մէջ . շրջազգեստները կը
ճառթիէր, կը նետէր ամէն կողմ : Ֆէորդ ակամայ կը
լիշէր ևը անփեսացւթիւնը, Արքօփիլին արգուզարդեր,
գոքանջին մաքրասիրութիւնը, Պոլսեցիներուն գուլար-
թութիւնը :

Արթնամիտ, մտացի ալ չեր : Իր զիւղին մէկ կի-
ները ընդհանրապէս ի՞նչ ուշիրմ էին, և երբ ընտելա-
նային մէկու մը՝ յաճախ ի՞նչ լիզուանի : Աննա գա-
ւառը ծնած էր, հոնկէ կուգար, բայց կ'անզիտանար
բոլոր աւանդութիւնները, զուրկ էր Գէորգին որտին
խօսող բոլոր յատկունիցներէն : Սովորութիւն մը ու-
նէր : Կը լուէր : Իր ամենափոքր զիտողութեան՝ զլու-
խը կը խոնարհեցնէր, ըթիները կը փակէր ու կը
նայէր գետին : Գոնէ ջանք մը ընէր արգարապնելու
ինքինքը : Ամենեւին . քարէն ձայն կ'ելլէր, անկէ
չէր ելլէր :

— ի՞նչ կ'ընես, Գէորգ, հարաբ լինչ կ'ընէ, աղէ կէ, կը հարցնէք Նունիկ հօրաքոյլը, ամէն անդամ՝ որ զինքը տեսնէք:

— Ի՞նչպէս ես նայինք, դրացի, հիմա աղեկ եմ, կը հարցնէին իր հայրենակիցները որ հիւր կուգային իր տունը:

Գէսրգ սուրճ, սիկար կը հրամցնէք անոնց, կը նստէին բազմոցին վրայ ու կը տեսալցէին:

— Ալ հիմա աղեկ ես, աղեկ, կը յարեք երրորդ
ըլ, համոզուած չեցով մը, գուն բսես չըսես, ես
գիտեմ որ աղեկ ես, գաւռապցին գաւռապցիին հետ
կրնայ երջանիկ ըլլալ, մենք իրարու ցաւէ, լեզուէ
կը հասկնանք:

— Հիմա մուլտիպ հասար, աղա աղբար, որք
մը ասիր, խօսքէդ գուրս չելեր, ինչո՞ւ պիտի ելէ
որ, ի՞նչ ըստ ան թող ընէ, աղուոր աղուոր մէկան
ինկէք, ելէք, իրար վայելցէք, կ'ըսէին ամուսիննեւ-
րուն ընկերացող իր երկրացի կիները, իրենք ալ մաս-
նակենամ խօսակցութեան:

— Անանկ է, կր պատասխանէք Գէսրգ, զոհութիւն Վառութայ, զանգատ մը չունինք, ու ամէնուն այ կր բարանէք թէ աղէկ էին:

Կ'արքչնար մէկու մը բացուելու , պատմելու թիւ դասնութիւնը : Այս անգամ զինքն ալ պիտի չմեղագրեին , այս ամենքն ալ զէ՞ հն , պիտի չըսէին իրեն :

իրաւ է, պարկեցն էր, պատռաւոր, յետոյ օր
մը չեր լսեր թէ ինծի սա քեր, սա առ, պահանջկոտ
չեր, Բայց ինչպէս հաշտուիլ իր միւս պակասու-
թիւններւն հետ, Թիքա՞ն կուզէր որ թեթեւոտն
ըլլար, մաքրասէր, զուարթ, ոչըրել չեր ուզեր, ինք
ալ կը խորշէր ատկէ, Բայց իրիկունները տուն որ
դառնար ժպիսով գիմաւորէր զինքը, ժպիտը անոր
սլացիկ հասակին ու սիրուն գէմքին՝ զոր բնութիւնը
չնորհած էր իրեն՝ ինչպէս պիտի վայելը, ինչպէս
անզիմազրելի ու զեզեցիկ պիտի գարձնէր, Աւ խօ-
սէին միասին, գէմ զիմաց նստէին ու խօսէին,
ինչքա՞ն շատ բան կար իրարու ըսելու, պատ-
մելու:

ԻԱ.

Գէորգ շատ աշխատեցաւ այս բաները ընել տաւըու, ու երբ տեսաւ որ կարելի չէր փոխել Աննան, յուսահատեցաւ:

Ա'լ չխօսեցաւ: Իր բախտէն էր: Զէր ըլլար ըսել է: Առառուն նորէն նորէն գուրս կ'ելլէր, փուռը կ'երթար, ու իրիկունը կը դառնար, կը նստէր սենեակին մէջ լուռ:

Աշխարհքին վրայ մինակ կը զգար ինքզինքը: Ամէնքէն ալ կը խուսափէր:

Գիշեր մը սակայն երազին մէջ տեսաւ որ Աննան հին, հին ցնցոտիներով է, ծունկի եկեր է սենեակին անկլւնը, գլուխը երկու ափերուն մէջ առեր, ոտքերը մերկ, կուլա՛ր, կուլա՛ր. արցունքները հեղեղի պէս կը հոսէին: Գէորգ ի զուր կը պազատէր որ հանգարափ, պատճառը կը հարցնէր, ան աւելի կը սաստկացնէր իր լացը:

Վերջապէս, Աննա ըստ արցունքներուն մէջն:

«Ես հեռո՛ւ, հեռո՛ւ անառատներէն եմ եկած, որբ եմ, անտէր եմ, մէկը չունիմ աշխարհքին վրայ, ինչ կ'ուզես ինձմէ, ինչո՞ւ կը նեղանաս ինձի»:

Գէորգ յանկարծ արթնցաւ, ելաւ նստաւ անկողնին մէջ ու երկար նայեցաւ Աննային: Աշքերը փակէին, ան կը քնանար իր քովը, ու հաստատեց որ Դէմքը սովորականէն աւելի տժգոյն էր, խաղաղ չէր, տառապանքէն կծկուած էր:

Խղճահարութիւն մը յաջորդեց իր մէջը:

Խորհեցաւ թէ անարդար էր եղած ինք իր կնոջը հանդէպ: Պէտք էր որ ինք փափկութեամբ, զգուշութեամբ վարուէր անոր հետ զիրաւորելու չէր զայն: Անկէ պահանջելու չէր ինչ որ կարելի էր պահանջել ուրիշէ մը: Աննա կը պատկանէր այն սերունդին, որ մանկութիւն չունեցաւ, որ հայրենական տուներու աւանդութիւններն ու օրհնութիւնը չվայելեց, չտեսաւ անոնց լաւագոյն բարեմասնութիւնները: Անոր թերութիւնները հետեւանքն էին մարմնական ու հոգեկան երկար տառապանքներու, որոնց մէջէն անցեր էր ու եկեր էր իրեն: Դժբախտ մըն էր ան:

Այդ վայրկեանէն յետոյ կարեկցութեամբ վերաբերուեցաւ իր կնոջը: Խնայեց անոր ու սիրեց զայն:

Այս զգացումը հանգարտեցուց զինքը, ամուքեց:


Կեանքը քաղցրացաւ իրեն համար:

Դեռատի Աննան յղի էր:

ՎԵՐ







2013

14163

14163

